

Ա. ՊԵՏԵՐՈՎԵԱՆ

ԱՒԱՐԱՅՐԻ

ԴԻՒՑԱԳՆԵՐ

ԿԱՐՄԻՐՆ ՎԱՐԴԱՆ ԵՒ ԻՐ ԱՆՄԱՀ
ԶԻՆԱԿԻՑՆԵՐ



•Մահ ոչ խմացեալ՝ մահ է,
մահ խմացեալ՝ անմահութիւն է:
(ԵՌ. ԽԵՂԵԿԵՆ)

Խ Վ Ա Ս Տ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ. Բ. Մ. ՏԻԿՆԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆԻՆ
ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐՈՒ ԶԳԵՍՏԱԼԻՊՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏՊԱԳ-ԲՈՒԹԻՒՆ Ա. Գ.Ա.Ս.ՊԵՏ.Ա.Ն.

1949

9647 925

9(47.925)
Կ-50

n 5 OCT 2011

Ս. ՊԵՏՐՈՎԱՆ

ԱՒԱՐԱՅՐԻ

ԴԻՒՑԱԳՈՆԵՐ

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ ԵՒ ԻՐ ԱՆԱՀ

ԶԻՆԱԿԻՑՆԵՐ



«Մահ ոչ խմացեալ՝ մահ է,
մահ խմացեալ՝ անմահութիւն է»:
(ԵՊ.ԽՇ.Լ.Կ.)

Ի ՆՊԱՏ ԱՆԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆԻ
ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐՈՒ ԶԳԵԿՍԱԼՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆԵՔՍԱՆԴՐԻԱ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԳԱՂԱԳԵԱՆ

19.07.2013.

1945.

ՆԱԽԱԲԱՆ

Զեայ պատմութիւն մը , որ այնիսն յուզիչ եւ հետարբական ըշաց Հայուն համար , որին ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏՈՒԹՅԻՆԸ . զեայ դիւցազնական մարտկում մը , որ այնիսն փառահեղ եւ պանծափ ըշաց Հայութեան համար , որին եւ դարու Հայեանուն հեռուստական մասնութիւն Պարսից տիեզ քանակին դեմ . զեայ վերջապէս ճակատագրական դիայ մը , որ այնիսն այժմեռութիւն եւ հանգիսութիւն ունենաց իր ահաւոր իրականութիւններով եւ դիմացեղումներով Հայուն ներկայ գարնուրէփ աղեքին նես , որին ՎԱՐԴԱՆՑ ԿՐՕՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԳՄԸ , որ Հայ ազգին գոյութեան հարցը պիտի վճռէ :

Պարբանաց մեծ Ճակատահարքը ուրեմն՝ բովանձակ Հայութեան ՀՈՒԱՏՔԸ աւելացներող եւ ՅՈՅՍՈՒ գորացնող պատմական այն փառաւոր դրուազքը , Հայ գեղին հոգին ցողացնող այն պարագի դիւցազներգութիւնն է որ Հայ Ռազմիկին եւ զինուորականին , եւ կողերին եւ աշխարհականին միահամայն սրբն նես կը խօսի , եւ զայ հապարտութեանը կը ցեցի :

Ներկայս որ այս մեծ պատերազմին մեկ համասոս եւ անինոնի նկատագիրն է , հետարբական առենքն կարեւոր եւ յուզիչ ու խախուսիչ դրուազներով , կը նուիրուի առենք Հայ ընտանիքի , իրեւ Յուշարակիկ անձան Պարբանաց սիրազորնութեան , որ խացունն է Հայ դիւցազն չժիադ կեամբ առենքն փառահեղ առաջայսութեան :


Պատիւ է ինձ խոստվանիլ թէ այն երկասիրութեան նիւթին շահեկանորն է ընդպայման համար ո՞յ միայն կարեւոր եղած աղբիւներու հայրացրումով , այլ նաև օգսակար թերացրութիւններով աստարած է ինձ մեծանուն գրագետ Տ. Ֆիգրան Քանաքուլան , որուն կը պարտիւ յաւհ խորին շնորհակալութիւն եւ երախազիսութիւն :

Ա. ♀.



63434-67

Ձ



Ա. Գերանի խաչ կ ձեռին կ օրինի Յաջ Վարդապէտուրը՝ զոր
կը մասնացնէ, պատսին մը բարձր գրալ:

ԱԻԱՐԱՅՐԻ ԴԻՒՑԱԶՆԵՐ ԿԱՐՄԻՐՆ ՎԱՐԴԱՆ ԵՒ ԻՐ ԱՆՄԱՀ ԶԻՆԱԿԻՑՆԵՐ

Այսուհետև ննարիմ Յօհականու-
թամբն Աստուծոյ՝ զործել զործ այնպիսի,
զոր ո՛չ միայն առաջի ձեր Սրեաց, այլու-
ի կայսեր դրանն, եւ յայլ ազգ պատմես-
ցէ համբաւն այս մինչեւ ցաւիտեան։

(ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ)

Հայոց Երիտանեւրեան նախական օրշանք. — Հայկա-
կան զերու զիւր, և անոր զեր հայ ազգային
և կրօնական կեանին տեսականուրեան մէջ

Ե. գարը Հայոց համար երիտու պատմական մեծ
գէպքերով նշանաւոր և անմռանալի եղած է։ Այդ եր-
կու գէպքերէն առաջինն է Հայկական զերու զիւր,
և երկրորդն է Կրօնական մեծ պատերազմը. առաջինը
տեղի ունեցած է Ե. գարու սկիզբները, և երկրորդը՝
նոյն գարու կէսին, այսինքն՝ 451 ին Աւարայրի գաշ-
տին վրայ։

Հայկական գիրերու գիւտը մեծապէս նպաստած է
կրօնական դատին և մեծ պատերազմին, այնպէս որ
առանց այս գիրերու գիւտին գուցէ Հայերը երկար
ընդդիմոթեան իրավ ցոյց չտային ընդդէմ Պարտիկնե-
րու այնքան խռութիւններուն և ստիպութիւններուն
պարսկական կրօնը ընդունելու համար։

Հատերու ծանօթ իրազութիւն մըն է որ Հայերը
հեթանոս ազգերու մէջ քրիստոնէութիւնը ընդունողնե-
րուն առաջինը եղած են, երբ Արգարի օրով առաջին

կուսաւորիչ թագէսս և թարթողիմէսս առաքեալնիրը Հայաստան գալով քարոզած են քրիստոնէական կրօնքը, բայց Արգարէն ետքը նորէն կրտապաշտութիւնը սկսած է շարունակուիլ: Ասիկա կը ցուցնէ թէ քրիստոնէութեան ոգին խորտագէսս արմատացած չէ, ասոր համար թագէսս և թարգողիմէսս առաքեալներու ջանքերն ու քարոզութիւնները փայլուն և տեւական արգիւնք մ'ունեցած չեն, և թէպէտ մինչեւ Գրիգոր Լուսուորիչ քրիստոնեայ հայեր պակաս չեն եղած Հայաստանի մէջ, բայց անոնք շատ քիչ էին, և սաստիկ հալտծանքի և բանութիւններու ենթակայ, այս պատճառաւ անոնք շատ գաղանի կերպով կը կատարեին Սատուածային պաշտամունքը: Այս վիճակը տեւած է մինչեւ Գ. գարուն վերջը:

Դ. գարուն սկիզբը՝ Գրիգոր Լուսուորիչ եղած է պատճառ որ քրիստոնէութիւնը երկրորդ անգամ աւելի հաստատ և ընդհանուր կերպով տարածուի Հայաստանի մէջ, բայց գարձեալ խախուտ էր կրօնքին հիմք, քանի որ հասարակ ժաղավար կատարելապէս ըմբռնած չէր քրիստոնէական կրօնքին առաւելութիւնն ու բարձրութիւնը. մէկ խօսքով լաւ հասկցուած և համազւած կրօնք մը չէր որ կը գաւանէին այն տաենի Հայերը, քանի որ չունէին հայերէն Ս. Գիրք և Աւետարան, և եկեղեցիներու մէջ անգամ Ս. Գրոց ընթերցմունքը կը կատարուէր օտար լեզուներով. իսկ ինչ որ քարոզութեամբ կ'ուսուցուէր, շատ քիչ բան էր:

Ահա այս պատճառաւ և իր կրած գժուարութիւններուն համար էր որ Ս. Մեսրոպ հայերէն գրերու պէտքը զգաց, և խնդիր ըրաւ Սահակ կաթողիկոսին, որ արդէն մեծ հոգի մէջ էր տեսնելով Հայերուն երկու օտար իշխանութեանց՝ Յոյներաւն և Պարսիկներուն ազգեցութեանց տակ տարութերիլ, և առանց սեփական գրերու մօտաւոր ապագայի մէջ Ազգին կորսուելու կամ օտարներու հետ ձուլուելու վասնքը. և երկուքը միաւսին ջանացին ամէն զոհողութիւն ընելով յաջողցնել

գիրերու գիւտը: Երբ Մեսրոպիան տառերը գտնուեցան, Սահակ և Մեսրոպ իրենց աշակերտներուն հետ առաջին անգամ ձեռնարկեցին Ս. Գրոց թարգմանութեան, և անոր շատ մը ձեռագիր օրինակները տարածեցին ժողովուրդին մէջ: Ահա այդ ժամանակի էր որ Հայերը իրենց կրօնքին գերազանցօրէն բարձր սպիթին թոփանցելով և Աւետարանի վեհ սկզբունքներուն ձանօթանալով սիրեցին զայն և ուժգին փարեցան անոր: Այլեւս քրիստոնէական կրօնքը Հայուն համար իր հոգին մասը կը կազմէր, այնպէս որ ո՛չ բռնութիւն, ո՛չ հալածանք կրնային բաժնեւ զինքը այդ կրօնէն, ինչպէս որ եղաւ ալ պարսկական հալածանքի և բանութեան օրերուն մէջ: Եւ Սահակի ու Մեսրոպի այդ երկու մեծ վարդապետներուն աշակերտ որբազն հայրերն էին որ մեծ գեր կատարեցին կրօնական մեծ պատերազմին մէջ:

Հայաստանի ներքին կացուրիւնն ու վիճակը
Ե. դարուն մէջ

Վարդանանց պատերազմին նկարագիրն ընելէ առաջ կ'ուղեմ նախապէս պատկերացնել Հայերուն այն ժամանակի քաղաքական գիրքն ու վիճակը:

Հայաստան արեւելիսն մեծագոյն մասով Պարսից իշխանութեան տակ կը գանուէր և անոնց հարկաւուէր, իսկ արեւմտեան փոքր մասով Յոյներու իշխանութեան տակ կը գանուէր և անոնց հարկաւուէր: Արեւելիսն մասին մէջ Հայերը զրիթէ միշտ իրենց հայ թագաւորները ունեցած են, որոնք կախում ունէին ընդհանրապէս Պարսից արքունիքէն: Իսկ արեւմտեան մազիւ քանի մը հայ թագաւորներ ունեցած է, մասը հազիւ քանի մը հայ թագաւորներ ունեցած է, յատոյ առանց թագաւորի մալով Յոյն Գործակալներով կամ կուսականներով կը կառավարուէր:

Վարդանանց պատերազմի ժամանակ Հայաստանի երկու մասերն ալ զուրկ էին Արշակունի թագաւոր-

ներէ։ Արշակունեաց վերջին թագաւորը Արտաշէս կամ Արտավիր եղած է, որ կ'իշխէր Արեւելեան մասին մէջ։ այն է Պարսկական Հայաստանի՝ մէջ։ Հայ նախարարները այս թագաւորին մոլի և անկարգ լնթացքներէն զգուած՝ ժաղավ մը կը գումարին, և կ'ուրշէն Պարսից թագաւորին դիմել և Արտաշէսը թագաւորութենէն հանել տալով՝ անոր տեղ պարսիկ Մարդարան մը ուղել իրենց վրայ։ Սահակ Կաթողիկոսն ալ կը կանչեն նոյն ժողովին, որպէս զի անոր ալ հաւանութիւնն առնեն, բայց Կաթողիկոսը կը հակառակի ցոյց տալով այդ ձեռնարկին ապագայ վասակար հետեւանքները, և յորդոր կը կարդայ որ այդ կործանարար խորհուրդն ետ կենան, բայց նախարարները չեն ուզեր համոզուիլ, և իրենցմէ մէկը գրավ մը Պարսից թագաւորին կը զրկին, և թէ՛ Արտաշէսը, և թէ Սահակ Կաթողիկոսը ամբաստանելով կը խնդրին անոնց երկուքին ալ պաշտօնանկութիւնը, և Մարդարանի մը ու նոր Կաթողիկոսի մը ընտրութիւն։

Պարսից թագաւորը Վասա՞մ անմիջապէս կը կատարէ անոնց խնդիրքը, ինչ որ իր քաղաքացած բանն էր, և Արտաշէսի տեղ վեհաճրշապաւէ անունով պարսիկ Մարդարան մը կը զրկէ Հայաստան, իսկ Սահակի տեղ Սուրբակ անունով մէկը Կաթողիկոս կ'որոշէ։ Ահա այսպէս Հայերը ինքնին կամովին վերջ կուտան Արշակունեաց թագաւորութեան, և կը հրաժարին իրենց տղային իշխանութեան իրաւունքէն։

Կը տեսնուի թէ աննախատեսութիւնը, օտարարիտութիւնը, նա՛ մանաւանդ ազգային արժանապատուութեան մեծ պակասը, որ մեր նախարարներուն ամէնէն յոռի և պարսուելի կողմերն էին, ո՛րքան վնասակար եղած են Հայերուն։

Այս էր ահա Հայաստանի ներքին կացութիւնն ու վիճակը արեւելեան և արեւմտեան մասերուն մէջ։

Պարսից հետապնդած նապատակն ու ծրագիրը. — Պատերազմ Հոնաց դէմ. — Միհեներսիլ և մոզերուն բելադրանք. — Ո՞վ էր Միհեներսի

Պարսից պետութիւնը այն տակն Յաւնաց աշխարհէն մինչև չնդիստան կը տարածուէր. հիւսիսարեւելէն սահման ունէր կավկասը և Կասպից ծովը, իսկ հարաւէն Պարսկալին ծացը, Հովովայեցիներուն նման ընդարձակածաւալ տէրութիւն մը։

Սառանեան թագաւորները Հայերուն քրիստոնեաց ըլլալը և Յոյներուն հետ ունեցած կրօնական եղբայրակցութիւնը և քաղաքական ու կրթական յարարերութիւնները ապագայ մեծ վատնդ մը կը համարէին Պարսից տէրութեան համար, խորհելով թէ օր մը կրնան երկու ազգերը միտնալով իրենց երկրին վրայ յարձակիլ. այս պատճառու յարմարագոյն առիթը չէին ուզեր փախցնել Հայերը Պարսիկներու հետ մշտնշենապէս ծուլելու և կայիշլու համար, այս ալ կորելի էր Հայերու քաղաքական Ակրօնական կետնքը բառնալով։

Վռամ ե. արգէն յաջողուծ էր Պարսից քաղաքականութեան կուսակից Հայ նախարարներուն օգնութեամբ տապալել Հայաստանի թագաւորութիւնը. կը մնար միայն Հայերու կրօնքն ալ չնչել և անոր տեղ արեւի և կրտկի պաշտամունքը հաստատել. Այս ալ վռամի որդին Յազկերտ Բ. վճռեց ամէն գնավ իրագործել. բայց կը վախճար որ Հայաստանի արեւմտեան և հիւսիսային զրացի ազգերը մտնաւանդ Յոյները Հայերուն կ'օգնին, և արգելը կ'ըլլան իր մտագրութիւնը յաջողցնելու։ Աւասի Յազկերտի առաջին զործը եղաւ Յոյնաց Միհագետքի երկիրներուն վրայ յարձակիլ, և մինչև Մծրին քաղաքը յառաջացաւ։ Թէսպոս Բ. երկչու կայսրը առանց պատերազմելու փութաց գոհացում տալ Յազկերտի կնքելով անոր հետ 100 տարուան բարեկամութեան ամօթալի գաշնքը, որը սակայն 80 տարի տեւած է։ Քրիստոնէական եղբայ-

բութեան գէմ գաւաճանող այս անարդ գաշնագրութեամբ Հայտառան իր ճակատագրին կը թողուէր :

Յազկերտ այս կողմէն ապահովուած՝ իր զէնքը դարձուց Քուշանաց գէմ, որոնք Կասպից ծովուն շուրջը կը գտնուէին :

Ան իր չար գիտաւորութիւնը ի գործ գնելու համար Հօնաց կամ Քուշանաց գէմ պատերազմը պատրաւակ համարելով՝ ամէն կողմ՝ Հայտառան, Վրաց և Աղուանից երկիրները հրաման կը զրկէ որ զօրքերը գան ժողվուին, որպէս զի այս կերպով քրիստոնեաց ազգերուն զօրութիւնը իր ճեռքին մէջ ունենայ և ակարացնէ զանոնք. միւս կողմէ գիւրութիւն ունենայ քաղցրութեամբ և պատիւներ ու պաշտօններ խոստանալով, նախարարներուն սիրտը շահելու, կամ հակառակ պարագային՝ խոսութիւն և ապառնալիք ի գործ գնելով զանոնք բռնի իր հրամանին հնազանդեցնելու, որպէս զի ժողվուրդը գիւրութեամբ նուաճէ և իր կամքին հպատակեցնէ :

442-449 եօթը տարի տեւող այս պատերազմներուն մասնակցած են Հայերը, Վրացիները և Աղուանները. այս երեք բարեկամ՝ ազգերը առանց գիտնալու Յազկերտի ծածուկ միտքը՝ հաւատարմութեամբ ծառայելով Պարսից բանակին՝ իրենց զինուորական պարտականութիւնը յօժարակամ կատարած են, բայց անոնք որ ուզած են պատերազմէն եաքը՝ այլեւս իրենց երկիրը գառնալ, արգելքի հանդիպած են, և արձակուած զինուորներուն տեղ միշտ նորեր բերուած են, և այս ու այն կողմ զրկուած՝ սահմանները պահպանելու համար: Անոնք որ բողոքած են այս զինուորական խոսութեանց գէմ, խիստ առնջանքներու ենթարկուած և նոյն իսկ մոհուամիր պատժուած են: Զարաչար տանշանօք նահատակուած են նաև անոնք որ քրիստոնէաւական կրօնքին գէմ Պարսից կողմէն եղած նախատիւններին չդիմանալով՝ իրենց կը թերութեամբ համելու ելոծ են:

Յազկերտ պատերազմը սասակացուց՝ Քուշանաց գէմ զօրտաւոր բանակ մը զրկելով. անոնք չկրնարով գիմանալ փախուստ տուած են, որով Պարուիիները փառաւոր յազմութիւն մը տարած են: Յազկերտ ասկէ հպարտուցած և քաշալերուած՝ բացարձակ հրամաններ արձակելով յայտնի հալածանք հանած է բանակին մէջ գտնուող քրիստոնէաւ զինուորներուն գէմ, և անոնց թոշակիները պակսեցնելով անօթի ծարաւ թողած է, որպէս զի ստիպութին քրիստոնէաւական կրօնքը թողուէ արեւը պաշտել. սակայն անոնք սիրով կը կրէին ամէն տանջանք և նեղութիւն, և արիութեամբ կը համբերէին զիրար միսիթարելով և քաշալերելով:

Յազկերտի հետապնդած նպատակը քաղաքական էր, բայց մեր պատմինները ուրիշ պատճաններ ալ կուտան այս կրօնական հալածանքին և բոնութեան:

Եղիշէ կը գրէ թէ՛ Մոգերն էին որ Յազկերտի թելլոցքին թէ իր յազմութեան պատճառ եղող աստուածները փոխարէն կ'ապասեն որ բոլոր իր հպատակները զրադաշտական կրօնքին գարճնէ:

Իսկ Ղազար Փարագեցի կը գրէ թէ՛ Վասակ Մարզպանը իր ազիշիկը անուսնացուցած էր Վարազգվազան Սիւիին հետ, որ կ'ատէր իր կինը, և Վասակ այնքան զայրացած էր Վարազգվազանի գէմ, որ միջոց կը գինուռէր իր փեսան սպաննելու իր ազշկան այս նախատինքին վրէժը լուծելու համար: Այս պատճառաւ Վարազգվազան կը փախչի Պարսկաստան և կրօնքը կ'ուրանայ. յետոյ Միհրներուն հազարապետին հետ մտերմանալով անոր խորհրդակիցը կ'ըլլայ, և կը թերագրէ անոր Պարսկա հպատակ բոլոր քրիստոնէաները Մազգէտական կրօնքին դարձնել: Այս կերպով կ'ուզէր իր վրէժը լուծել: Բայց չէ կարելի ըսկել թէ Վարազգվազանի մը անձնական սիր միայն բաւական եղած ըլլայ այսքան մեծ և ընդհանուր շարժում մը առաջ բերելու: Թերեւո Վարազգվազան ինքը ուզած է պարագաներէն օգտուիլ իր նպատակին զիւրութեամբ համելու համար:

Հ. Սահմակ Ցէր Մովսէսեան ալ իր Քննական Պատմաւթեան մէջ կը յիշէ երեք նպաստաւոր պարագաներ, որոնց մէջ Յաղիկերտ մղաւած է իր գիւային ծրագիրը գործադրելու:

1. Յայները՝ Հայոց նիլտակիցներն Յաղիկերտի առջև խօսնարհած էին:

2. Քուշանները՝ Պահլաւ Արշակունիներուն ցեղակից և Հայոց համակիր՝ իր զօրաւոր բազկով ասնձուած էին:

3. Հայաստանի մէջ զօրաւոր կուսակցութիւն մը կար հին կրօնքի, հին աւանդութիւններու յարած և պարականն բազաքանութեան կուսակից, որ պատրաստ էր աջակցելու իրեն թէ՛ խորհրդով և թէ գործավ.

Ամէն պարագայի մէջ սակայն Պարսից տէրութեան հազարատեան Միհրներստի մեծ զերը անուրանալի է:

Միհրներստ արքայական ցեղէ, ռաւագագոյն իշխան և իմաստախորհ տաճուտէր, շատ կը սիրուէր և կը միծարուէր Պարսիկ ժողովուրդէն, և «իմունոց իմաստուն» կ'անուանուէր, «րովհեաւ իր ժամանակին ամէնէն ուսեալ անձիրէն մէկն էր»:

Միհրներստ մեծ զիւանագէտ և անուանի զօրագոր մըն էր, ան Ստաննեան պետութիւնը զօրեզապէս կազմակերպած էր և անոր քաջաքականութեան դեկափորն էր, կարելի է ըսել թէ պարսիկներաւն Պիգմարքն էր, որ Յաղիկերտի աջ բազուկին եղաւ, և անոր սաղմատենչ քաջաքականութեան աւելի մզում տաւու: Ինքը Յաղիկերտի թագաւորութեան ամենանզօր և խիստ՝ կրօնամոլ պաշտօնեան ըլլալով անոր կամքին տիրացած էր, և միապետին անունով տէրութիւնը կը կառավարէր իր ուզածին պէս: Պարսիկ Պարչապետը խորհրդով տուաւ Յաղիկերտի պետութեան քրիստոնեայ ազգերը կրտկապաշտութեան գարձնելու, ան ըստ . զվեհամափառ, գուք արգէն գիտէք թէ ինչ պիտանի երկիր է Հայաստանը, բայց կայսեր իշխանութեան սահմանակից

է, և անոր հաւատքը կը պաշտէ: Եթէ Հայերը մեր հաւատքին գարձնէք, և Արեաց երկրին հետ սերտ կապէք, Վրացիներն ու Ազգաւանները մերն են ու մերը պիտի ըլլան: Նոյնը կը համատուին մոգերը և ամէն մեծամեծները:

Յայտնի հալածանիք. — Յազկերտի հետվարտակը. — Կենաւապուի խառարիւններ. — Միհրներստի նամակը

Յաղիկերտ տեսնելով որ հարամատութեամբ ի գործ դրած բալոր չանքերը ապարգիւն կը մնան, Միհրներստի խորհրդով յայտնի հրավարտակ կը հանէ, և կը հրամայէ որ ամէն անու կրտին ու արեւը պաշտուին: Միհրներն ատեն Միհրներուն կը համոզէ Յաղիկերտը Հայուատն զրկել պարտիկ մը որպէս զի սաւ խաստումներով Հայ ժողովուրդին սիրաը շահի և հրավարտակին գործադրութեանը չանագիր ըլլայ: Իսկ թագաւորական հրամաններուն հակառակսղները խառալթեան ենթարկէ:

Յաղիկերտ իր հաւատարիմ ծառաներէն Դինշապահը կը զրկէ Հայաստան: Ան առաջին անգամ Հայերուն կը խոստանայ հարկերը և զինուորական ծառայութիւնները թեթեցնել, եթէ հպատակէն թագաւորական հրօվարտակին: Միհրներն ատեն նորանոր խոստութիւններ ի գործ կը գնէր Հայերուն վրայ: Եղիշէ այսպէս կը նկարագրէ այդ խառալթիւնները.

1. Եկեղեցական ազտատութիւնները և արուած առանձնաշնորհները կը գագրեցնէր:

2. Միայնակեացներն ու վանականները և եկեղեցականները՝ որոնք մինչև այն ատեն առուրքէ ազտէին, ուրիշներու հաւատոր վճարման կը բանագատէր:

3. Հայաստանի և Հայերուն վրայ գրուած հարկերուն սոկը կը բարձրացնէր:

4. Գաղտնի բանարկութիւններով նախարարները իրարու գէմ կը հանէր, և խրաքանչլոր ազգատոհմի մէջ երկպառակութիւն կը ցանէր:

5. Հազարապետութեան պաշտօնէն կը հանէ վահան Ամասունին, զոր բար ժողովուրդը իրբե հայր վերակացու ձանչցած էր, և անոր տեղ պարսիկ մը կը կարգէ:

6. Դատաստանական վերին խմանութիւնը՝ որ կաթողիկոսութեան կը պատկանէր, անոր ձեռքէն կ'առնէ, և տեղը մոգպետ մը իրր գերագոյն գատաւոր կը նշանակէ, որպէս զի եկեղեցւոյ փառքը նսեմանաց:

Յագիերտ երբ խմացու որ այս ամէն միջոցներն ալ անօգուտ կ'ըլլան Հայերը մազիս չափ իրենց կրօնքէն խախտելու, հրաման ըրաւ մոգերուն և մոգպետներուն նամակ մը գրել Հայերուն։ Այս նամակին մէջ կը բացատրէին պարսկական գենին հիմներ՝ իրբե ձշմարիս կրօն ներկայացնելով, և Հայոց կրօնքը կը պարսաւէին։

Նամակը որ Միհրներսէի անունով գրուած էր, այսպէս վերջացած էր. «կամ պէտք է պատասխանէր մի առ մի այս խօսքերուն, և կամ Պարսից գուռը գործ թագաւորին Մհծ Ատեանին ներկայանաք։»

Արտասի Ժողովը. — Հայերու նօսնաւոր պատասխանը

Թագաւորական հրովարտակը, Միհրներսէի նաւմակը և Գինշապուհի հրանանգները հայ ժողովուրդը և մանաւանդ եկեղեցական հայրերը տակին ու վրայ ըրին։ Կաթողիկոսը և եպիսկոպոսներ ու նախարարներ սկսան մտածել, և Արտաշատի մէջ ժողով մը գումարեցին Կաթողիկոսին պաշտօնական հրաւերագը։ Այս ժողովին ներկայ եղան 17 եպիսկոպոսներ և ուրիշ քահանաներ և վանականներ, նաև 18 նախարարներ, որոնց մէջ էին Վարդան Մամիկոնիան և Վասակ Սիւնի ալ։

Ժողովին առջև կարգացուեցան երկու գրութիւնները, թագաւորական հրովարտակը և Միհրներսէի յորդուրական նամակը։ Հրավարատիկին պատասխանեցին քաջ և համարձակ մերժումով մը։ Հայերը, ինչպէս կը

վկայէ Փարապեցին, այդ պատասխանին մէջ կը յայտնին թէ հպատակութիւնը իրենց պարտքն է, չէ թէ միայն վախի համար, այլ իրենց կրօնքին պատասէրն ըլլալուն համար, և պատրաստ են մինչեւ խոկ իրենց կեանքն ու արթունը զահելու. միայն կ'աւելցնեն թէ իրենց հոգին վերարեսազ գործին պէտք չէ որ խառնուի թագաւորը։ Կը համարձակին նոյն խոկ գրել թէ Պարսից կրօնքը առա և ծիծաղելի է, խոկ իրենց կրօնքը աստուածային և ճշմարիս է, և լրինց պատասխանը կը վերչացնեն ըսելով թէ «արեւին, լուսնին, հովին և կրտին չենք ծառայեր, և ո՛չ ալ պաշտօն կը մտասացանենք»։ Այսպէս եղած է բոլոր եկեղեցականներու և աշխարհականներու խորհուրդով թագաւորին գրուած պատասխանը։

Յայց Եղիշէլ մէջ կայ ուրիշ երկար գրուած մը, որուն մէջ պարսկական կրօնքը հերքուած և քրիստոնէական կրօնքը ջատագովուած է։ Կ'երեւի թէ եկեղեցականները նախապէս համաձայնած են նախարարներու հետ կրօնական բացատրութեան մէջ չմտնելու, բայց վերջը առանձին մնալով խօսրած են թէ պէտք չէ անպատասխանի թողուլ Միհրներսէի նամակը, որ չըւլայ թէ լուռթիւնը պարտութիւն համարուի, կամ ինչպէս գիտել կուտայ Ազգապատումի հեղինակը, թերեւս ժողովուրդին մէջ ալ ցրուելու, և զայն լուսարանելու և քաջալերելու համար՝ կաթողիկոսի և եպիսկոպոսներու անունով պատրաստած են կրօնական պատասխան մը Միհրներսէի գրութեան գէմ։

Երկար կ'ըլլայ այդ նամակին ամփոփումը ընել, բայց կ'արժէ յլշել Հայոց պատասխանագրին սկիզբը յիշատակուած այն իրութիւնը թէ՝ «Գ. գարուն սկիզբը, նշանաւոր մոգ մը քրիստոնէութիւնը ընդունած ըլլալով Զրադաշտական կրօնքին բոլոր կէտերը հերքած է, և Պարսիկները խօսքով չիրնալով անոր յաղթել, քարիկուելով պահնաւած են զայն»։

Ա՛ւ աւելի յիշատակութեան արժանի է նամակին

վերջաւորութիւնը. «Մեր ամէն հալսուութիւնն ու ստացուածքը քու ձեռքդ են, մեր մարմիններն ալ քու ձեռքդ են, ըստ՝ ինչ որ կ'ուզես: Եթէ այս հաւատքին մէջ մեզ ազատ թագուս, ո՞չ երկրի փրայ ուրիշ տէր կը ձանչնանք, և ոչ ալ երկնքի մէջ ուրիշ Աստուած: Բայց եթէ այս մեծ վկայութենէն ետքը՝ գարձեալ ուրիշ բան հարցնես մեզի, ահաւատքիկ պատրաստ ենք. մեր մարմինները քու ձեռքդ են, ինչ որ կ'ուզես, ըստ՝ շուտով. Եզզմէ անջանիք եւ մեզմէ յանձնանուրիմի. բու սուրդ եւ անս մեր պարանոցը: Մենք աւելի լաւ չենք քան մեր նախահայրերը, որոնք այս հաւատքին համար զահեցին իրենց ստացուածքը, հարտառութիւնը և անձերը: Ա՛լ մեզի բան մի՛ հարցներ, որավենանե մեր հաւատքին ուխտը մարգու հետ չէ, այլ Աստուածոյ հետ անլուծելի կերպով, և հնար չէ զայն քանդել ու հետանալ անկէ՛ ո՞չ յետոյ, ո՞չ յաւիտեան, և ոչ ալ յաւիտեանս յաւիտենից»:

Բոլոր ժողվուածք բազմութիւնը մեծէն մինչև պդտիկ
միաբան իրենց հաւանսութիւնը յայտնեցին, և երգում
ըրբն կեանքով և մտհով հաստատուն մնու իրենց կրօն-
քին վրայ :

Յազկերտի կոտադանիքը. — Գերազանց առեան. — Հայ,

Վեացի եւ Ազուան նախառաբերուն Պար-
կաստան կամսուիլը. — Ամոնց մեկնումը

Երբ այս պատասխանը Տիգրոն հասաւ, և Յաղկերտ կարդաց զայն, կատղեցաւ, բորբոքեցաւ։ Անմիջապէս մոգպիտը և մոգերու գլխաւորները, Միհներսէնը և տէրութեան Աւագանին ժօղովի հրաւիրեց։ Երբ կարդացուեցաւ Հայոց պատասխանը, ամէնքն ալ զարմացան անսոնց այս աստիճան համարձակութեան և ճարտարախօսութեան վրայ։

Մոգպետը և հազարապետը Յազկերտի բարկութիւնն ու գալրայթը գրգռելու համար կ'ըսէին որ Յու-

նաց կայսրը և Հռոմաց թագաւորը քեզի կը հնազանդին,
Հայը ՞վ կ'ըլլայ որ քու հրամանդ տնտրգէ : Հրամայէ՝
և ի՞նչ որ ըստու, խսկոյն պիտի կատարուի : Բայց կ'ը-
սէին հոտե որ եթէ Հայերը տեղէ մը օգնութեան յոյս
շուտնենալին, այսպիսի ընդդիմութիւն մը չէին կրնաբ
ցոյց տալ :

Եւ ահա արքայն Յազկիերտ բաւական կը համարի
խիստ հրամանագրավ մը իրեն կանչել յականէ անուանէ
ձանչցած 10 նախարարները, «րպէս զի անոնց ձեռ-
քով գործը յաջողցնէ. այս նախարարներն էին.

- Վասակ Սիւնի
 - Ներշապաւէ Արծրունի
 - Արտակ Ռշտունի
 - Գագիչոյ Խորխոռունի
 - Վարդան Մամիկոնիան
 - Արտակ Մոկացի
 - Մանէճ Ապահունի
 - Վահան Ամատունի
 - Գիւտ Վահեւունի
 - Շմուևն Անձեւացի

Ասոնք ամէնքն ալ Արտաշատի ժողովին ներկայ
եղած և իրգում տուած էին հաւատարիմ մնալու իրենց
ուխտին մէջ :

Միեւնոյն կոչնագիրերը ուղղուած էին նաև Վրացին Ազուան նախարարներէն գլխաւորներուն, որովհետեւ այս երկու ազգերուն ալ նոյն հրամանները և հրամանները զբակուած էին, և անսնք ալ Հայերուն նման մերժուական պատասխաններ տուած էին:

Աւստի երեք ազգերը անմիջապէս պատգամաւորութիւննիր զրկելով՝ իրարու հատ խորհրդակցութեամբ և համամտութեամբ կ'առէին և առելի լու կը համարէին երթաւ։

ԵՐԻ ԵՐԹԱԼՈՒ ԿՐՈՉՈՒՄԸ ՄՐԱԿԵցաւ, ՏԱԱԾ ՆԱԽԱ
ՐԱԲՆԵՐԸ ՎԱղարշապատի մէջ ՆԱԽԱՆՔԸ ՅԱՎԱԷԿԻ

թողիկոսին օրհնութիւնը տոին, և Աւետարանի վրայ իրենց երգումը կատարեցին, և մեկնեցաւ իւրաքանչիւրը իր տեղէն ձամբայ ելլելով :

Յազկերտի նախարարներուն բառ ընդունելուրիւնը. — Անոր սպառնական վիճուք, — Վարդանի պատապնողականը. — Նախարարներուն բանաւկուրիւնը, առ եւես ուշացուրիւնը եւ մոզերուն ընկերակուրեամբ Հայաստան վերադարձ :

Երբ Պարսկաստան հասան, ընդունելութեան համար սովորական պատիւները չեղան իրենց: 451ի Զատկական Աւագ Շարութ օրը Յազկերտի ներկայացան. կարծես գիտմամբ այդ օրը որբացուած էր քրիստոնեաներուն տօնը անարգելու համար:

Յազկերտ կատղած փրփրած՝ այսպէս վճիռ արձակեց. «Եթէ վազը առաւօտ արեւը ծագելուն պէս ինծի հետ անոր երկրագութիւնն չընէք, ամէն տեսակ նեղութիւն և տանջանեցներ կաւտամ ձեզի, մինչեւ որ բռնի իմ հրամանու կատարել տամ»:

Վարդան Մամիկոնեան ամէնուն կողմէ պատասխանելով կ'ըսէ թէ՝ «Իրենք երեւք թերացած չեն հպատակութեան բոլոր պարտականութիւններուն մէջ, թէ խաղաղութեան և թէ պատերազմի ժամանակ, այլ միշտ հաւատարմութեամբ ծառայած են իրեն. բայց կրօնական խնդիրը խոզի խնդիրը ըլլալով՝ պէտք չէ որ այդ մասին բռնութիւն գործադրուի իրենց վրայ»:

Յազկերտ նորէն և նորէն իր հրամանները կրկնելով սպառնացաւ զիրենք արսորել հեռաւոր տեղեր, իրենց ընտանիքները ցրուել, և իրենց երկիրը, տուննու տեղը քանդել և աւերակ դարձնել:

Ասոր վրայ նախարարները քանի մ'օր միջոց ուզեցին խորհելու և իրենց պատասխանը տալու. և ասիկա չնորհուեցաւ իրենց:

Երեք ազգերու նախարարները սկսան շարունակ խորհրդակցութիւններ կատարել. իրենց անձները չէին մտածեր այնքան, որքան կը մտածէին թէ Յազկերտ կրնար իր սպառնալիքը գործադրել, զիրենք աքսորել և իրենց անսպատառն երկիրը բռնի կրակապաշտ ընել, և կամ Հայերը կոտորել և ընտջննջ ընել. այս կերպով իրենք պատճառ եղած պիտի ըլլային իրենց երկրն աւերման և կործանման:

Վերջապէս մհծամանութեան միաքը այն էր որ ա' և է կերպով ազատին այս որոգայթէն, և նոյն խկթագուրին հրամանը կատարեն առժամանակիւայ, մինչեւ որ ազատ արձակուին և իրենց երկիրը գառնան. այն ատեն միայն կարող պիտի ըլլան թէ իրենց հայրենիքը պաշտպանել և թէ ուրացութենէ ազատիւ:

Վարդան միայն չէր ուզեր այդ սպառնութիւնը ընտանիլ, և կը հակառակէր բոլորսվին ուրացութեան: Հոս ի հանդէս կուգայ Վարդանի զօրաւոր և վիճ նկարագիրը:

Նախարարներու խնդրանքով Արտակ Մոկացին և Աշուշա Վրացին յանձն առին համազել զինքը: Առաջինը Վարդանի սիրելի և սրտակից մտերիմն էր, իսկ երկրորդը՝ Վարդանի Հմայեակ եղբօրը քենեկալը, խելացի մարդ մը:

Այդ միջոցին թագաւորին խորհրդականներէն մէկը՝ որ կը ցաւէր նախարարներուն վրայ և սրտանց կը սիրէր քրիստոնեանները, թերեւս ինքն ալ ծածուկ քրիստոնեայ էր, խորհուրդ կուտար իրենց՝ կեզծ ուրացութեամբ մը ազատիւ այս նեղութենէն: Միւս կողմէն նախարարներն ալ երգմամբ Վարդանի սպառագրութիւն կուտային որ իրենց երկիրը գտանալէ ետքը իր հրամանգին պիտի հետեւին:

Եւ ահա ամէնքով կը յացանեն թագաւորին թէ պատարաստ են իր հրամանը կատարելու:

Յազկերտ և իր արքունիքը մեծ ուրախութեամբ

կ'ընդունին նախարարաց այս որոշումը, և անմիջապէս իւրաքանչիւրին պէտք եղած արքավայել պատիւներն ու պարգևները կը տրամին:

Յազկերտ շուտով 700 մոգեր պատրաստել կուտայ և Մոգպետի մը կը յանձնէ, գունդ մըն ալ զօրք կուտայ անոնց, որպէս զի Հայաստան երթան, հեկոցիները կործանին և անոնց տեղ կրտկատուններ կանգնին, և ժողովուրդին սորվեցնեն Պարսից կրօնքին կարգերն ու կանոնները:

Նախարարները երբ Յազկերտի քովէն կը բաժնուեն, Վարդան սա երկդիմի խօսքը ուղղած է Յազկերտի:

«Այսուհետեւ ննարիմ օգնականութեամբն Ասունոյ գործել գործ այնպիսի, զոր ոչ միայն առաջի Զեր Արեաց, այլ եւ ի կայսեր դրանն, եւ յայլ ազգս պատմեսցի համբաւն այն մինչեւ ցյափիտեան» :

Նախարարները մեծ պատիւներով և փառքերով կը մեկնին մոգերուն և Պարսիկ զօրքին հետ, միայն Վասակի երկու սրդիները և Վրաց Աշուշա բգեշխը իրեւեւ պատանդ վար կը դրուին:

Ուրացուրեան գոյմը Հայաստանի մէջ. — Յեղափոխու.

քեան դրօշին պարզուիլը. — Մրտակեղեք տեսարան

Սնզդի մէջ. — Մողաքետի առաջին փորձին
անյաջողուրիւնը. — Յուսալբում. —

Պատակի նենգուրիւնը

Այս ուրացութեան գէպը կայծակի արտգութեամբ կը լսուի Հայաստան: Եկեղեցականները հեծեալ գետպան մը կը հասցնեն ցաւալի լուրը տալու համար:

Յովսէփ Կաթողիկոս և Ղեւոնդ երէց ստքի կը կանգնին, բոլոր ժողովուրդը կը ցնցուի: Քահանաներ, եպիսկոպոսներ իրար կ'անցնին, ժողովուրդը կը համոզին և կը յորգորեն ամէն տեղ զիմազրել: Կրօնքի և Ազգութեան դրօշակը կը պարզուի, անոր տակ կ'ութ-

տեն և կ'որոշեն այս, կին, ծեր և տղայ զէնք առնել, և չխնայել ո՛չ բարեկամի և ոչ աղքականի, ո՛չ ամուսինի և ոչ եղբօր, ոյլ կոռուիլ ուրացողներուն և Պարսիկներուն գէմ:

Ժաղավարային այս շարժման պարագլուխն էր Ղեւոնդ երէց, պատկանելի ծերունին, որ ապստամբութեան գրոշը պարզած Հայ ամբոխը կը գրգռէր մոգերուն գէմ:

Պարսից զօրքը մոգերուն և նախարարներուն հետ եկաւ Մազկոսն գաւառակ Անգղ գիւղը բանակիցաւ: Հոս պարզուած սրտայոլց տեսարանը աննկարագրելի էր. ժողովուրդը կը խոնուէր ուրացեաները գիտելու: Նայն իսկ նախարարներու ազգականներն ու բարեկամները եկած էին տեսնելու. անոնցմէ ամանք կը յանդիմանէին զիրենք իրենց այս ամօթալի ուրացութեանը համար: Նախարարներու կիներն ալ եկած էին իրենց զտեակներով, կուլային, կ'ողբային, անէծք կը կարգային իրենց ամուսիններուն. պղամիկները կը փախչէին իրենց հայրերուն քովէն և իրենց մայրերուն ետին կը պահուածէին: Երբ իրենց հայրերը կ'ուզէին գրկել և համբաւը զիրենք, անոնք իրենց հայրերուն երեսներն անդամ տեսնել չէին ուզեր; կարծելով թէ՝ անոնք կրօնքնին փոխելով կերպարանափոխ ալ եղած են:

Պարսից գունդը և մոգերն ու ժողովեալ հնն սպասեցին 25 օրի չսափ, բայց պէտք չէ կարծել թէ կեղծուրաց նախարարներն ալ այդքան օր հնն մնացին. անոնք անշուշա բամնուեցան և իրենց տեղերը գացին:

Կիրակի օր մը, Մողաքետը և մոգերը փորձեցին յարձակում մը գործել Անգղի եկեղեցին վրայ և քանդի զայն: Ղեւոնդ երէց հնն էր իր օգնականներով և հետեւորդներով և կը պատարագէր այն օրը. հայրէ թէ մոգերը իրենց մողովետին առաջնորդութեամբ Անգղի եկեղեցին մօտ հասած էին, Հայերը իրենց քաջ առաջնորդին և անձնուէր եկեղեցականներուն օրինակէն

խրախուսուած՝ միահամուռ յարձակում գործեցին անոնց վրայ, փայտերով, քարերով անոնց գլուխները պատռեցին, և արիւնլուայ, լեղապատռա փախցուցին:

Մոդպետը հազիւ կրցու մահէն ինքզինքը ազատել և իր տեղը ապաւինիլ: Այս առաջին փորձն էր Հայոց ԿրօնԱկան ՄիԱթԱնՈՒթեԱն, զոր իր աչքովը տեսաւ ան և համոզուեցաւ թէ՝ անկարելի էր բանութեամբ Հայերը հպատակիցնել Պարսից կրօնքին: Ռւսախ կանչեց Վասարիլ իրեն քով և ըստու. Թագաւորին պիտի գրեմ որ ետ կինայ իր գիտաւորութենէն, որովհետեւ եթէ իրենք աստուածներն ալ մեզի օգնութեան գան, անհնար է մոգութեան օրէնքները հաստատել Հայոց մէջ՝ անդէն մարդիկ որ այսպէս դիմադրութիւն ըրին, եթէ զինուորներն ալ իրենց հետ միաբանեցնեն, ով կրնայ անոնց դէմ կինալ: Ես լսած եմ որ ժամանակին Շապիւհ միծ թագաւորն ալ քրիստոնեաները իրենց կրօնքէն գարձնելու աշխատած է մեծամեծ խստութիւններ ի գործ դնելով, բայց չէ յաջողած, և հալածանքը գագրեցնելով կրօնքի ազատութիւն չնորհած է: Հիմակ ալ նոյնպէս կը տեսնեմ որ անհնար է այս գործը յաջողնել:

Սակայն Վասուկ Մոդպետը հանդարտեցուց և քաջալերելով յոյս տուաւ անոր: Անմիջապէս Սիւնեաց և Ազուանից երկիրներէն մաս մը օգնական Պարսիկ զօրք բերել տուաւ, և մոգերը ցըռուեց Հայոստանի ամէն կողմերը. անոնք սկսան բռնի կրակապաշտութիւնը հաստատել:

Մոզերը կրօնածը. — Ավխարարներուն միաբանութիւնը. — Հայերու դիմումը Յունաց կայսեր օգնութիւն հայցելու համար. — Վարդանի դէպի յունական Հայոստան ուղեւորութիւնը. — Վասարի ջան. — Բերով վերադարձ

Հայերը այս եղածները տեսնելով շատ տեղեր յարձակեցան մոգերուն վրայ, մէկ մասը շարուեցին և մնացածները փախցուցին. յետոյ գիմեցին կեղծուրաց նախարարներուն և ըսին. Եթէ դուք ալ համամիտ էք մոգերու ըրածներուն, նախ մեզ մեռցուցէք, և յետոյ թոյլ տուէք որ կրակապաշտութիւնը հաստատուի:

Նախարարները տրդէն յայտնած էին թէ իրենց ուրացութիւնը կեղծ էր, բոյց հրապարակաւ չէին պարզեր իրենց միտքը: Նոյն խոկ Վարդան առանին ժամերգութիւնները միայն կը կատարէր, և կ'զգուշանար Հայերու հետ եկեղեցի երթալէ:

Վասուկ ալ ինքզինքը քրիստոնեայ ցոյց կուտար, բայց իր երկդիմի ընթացքը զինքը կասկածելի ըրած էր: Վասուկ իր նենգութիւնները գործադրելու համար, ինչպէս գրած է Եղիշէ, «Ի ձեռն էտո զատանայ իրբուր զվահան և ագաւ զնա իրբե զրահս, և եղե իրբե զինուոր կատարեալ կամաց նորա»:

Կաթողիկոսը, Վարդան և ուրիշ նախարարներ Վասարին ալ իրենց հետ ունենալով նամակով մը գետպան կը զրկեն թիւզոնդիսն Յունաց թէոդոս Բ. կայսեր՝ օգնութիւն իմներելու համար:

Նամակին պատճենը

Յովսէփ եպիսկոպոս՝ բազմաթիւ եպիսկոպոսակիցներուս և Հայոց զօրքին հետ միասին, Վասար Մարզպան, Ներշապուհ Ռմբոսեան և Վարդան սպարապետ իր բոլոր մեծամեծ նախարարներուն հիտ՝ շատ ու շատ

ողջայն կը մատուցանեն քեզի մեծանուն թէոդոս Կայ-
սերդ և քու բոլոր զօրքիդ, որ խաղաղասէր մարդա-
սիրութեամբ կ'իշխէք ծավու և ցամաքի վրայ, և չկայ
այս երկրաւորներէն մէկը որ կարող ըլլայ ընդդիմանալ
ձեր աղատ տէրութեանը:

Ինչպէս գիտենք ձեր առաքինին նախնիքներու ան-
սուտ յիշատակարաններէն՝ անսնք նուաճելով անցան
տիրեցին Ասլայի երկիրներուն, Սիրայի սահմաններէն
մինչև Գագերովնի կազմերը, և մէկը չեղաւ որ ապրա-
տամբի և անսնց ձեռքին տակէն ելէք:

Եւ այնչափ լայնատարած իշխանութեան մէջ՝ Հա-
յոց աշխարհը մեծ և սիրելի կարուած կ'անուանէին:

Ուստի ձեր առաջուան սէրը յիշելով մեր նախնի
Տրդատիսն ալ՝ որ մանկութեան ժամանակ իր հայրն
սպաննող մարդասպան հօրեղբայրներու ձեռքէն փախ-
ցուած և Յունաց երկիրը բերուած էր, այդ տեղ ապ-
րեցաւ ու բարձրացաւ. ձեր օգնութեամբ թագաւորեց
և տիրեց իր հայրենի աշխարհին, ինչպէս նաև քրիս-
տոնէական հաւատքն ընդունելով՝ լուսաւորեց այս հիւ-
սիսային խաւար կողմերը. ահա այս հաւատքը կ'ուզեն
հիմայ խլել մեզմէ արեւելքի խաւարասէր որդիները:

Եւ մենք ձեր քաջութեան վրայ յոյս գնելով՝ շատ
բաներու մէջ անոր համանին ընդդիմացանք, բայց շատ
աւելին կայ, որուն ասկէ վերջ դիմագրելու պատրաս-
տուած ենք: Նախապատիւ համարեցինք աստուածպաշ-
տութեամբ մեռնի՛ քան ուրացութեամբ ապրիլ. եթէ
դուք ալ մեզի օգնեք, կրկին կեանք կ'ունենանք, և ոչ
իսկ մէկ անգամ մահ: Բայց եթէ քիչ մըն ալ դանդա-
ղիք, գուցէ ուրիշ շատ երկիրներ ալ այս կրակով այ-
րուին:

Թէոդոս կայսրը այս նամակը ընդունելով կ'ուզէ
օգնել, բայց իր յանկարծական մահը արգելք կ'ըլլայ:

Հայելը իրեց օգնութեան յոյսը կարուծ՝ կ'ապա-
ւինին Աստուծոյ և իրենց բաղուկներուն:

Վարդան՝ որ Ազգին հաւաքական հոգին կը կրէր,
կը յուսար բոլոր նախարարները միաբանեցնել, ընդ որս
և Վասակը, և զօրաւոր բանակ մը կազմելով ծառանալ
Պարսից դէմ, սակայն ինչպէս կը գրէ Փարապեցին, իր
ուրացութեան անարժան գործէն և իր ընտանիքին ցոյց
տուած խորշանքէն ազգուած՝ և ինչպէս կը թուի,
նախարարներէն սմանց, գլխաւորաբար Վասակի բըս-
նած երկդիմի ընթացքէն զղուած և յուսաբեկ եղած
թէ ընդդիմութիւնը չպիտի իրականանայ, լաւագոյն
կը համարի ընտանիքով Յունաց մասը անցնիլ: Իրեն
համախոհ կը գտնուի նաև Հայեակ եղբայրը: Ուստի
երկուքը միասին իրենց ազգատոհմը առնելով կը մեկնին:

Վասակ զգալով որ այս մերինումը իրեն համար կ'ըլ-
լայ, և ուրիշ նախարարներ ալ մտադրած են մեկնիլ
երկրէն, և վախնալով որ գուցէ ինք չկրնայ ի գլուխ
հանիլ իր գործը և թագաւորել Հայոց վրայ, եթէ այս
գաղթը ընդհանուր լքում յառաջ բերէ Հայերուն մէջ,
որնք վարժուած էին Մամիկոնեանները իրենց բանա-
կին գլուխը տեսնելու, վասն զի միշտ Մամիկոնեան
վաստակաւոր ու հայրենասէր ցեղն էր որ Հայ բանակը
կ'առաջնորդէր նշանաւոր պատերազմի մը, անմիջապէս
եպիսկոպոսներէն և նախարարներէն գլխաւորները իրեն
քով հրաւերելով՝ Աւետարանի վրայ իր հաւատարմու-
թեան երգումը կ'ընէ, և անոր վրայ կնիքն ալ զար-
նելով՝ իր ձեռագիր նամակովը Վարդանի կը գրէ՛ Հե-
ւոնդ Երէցին և անոր ընկերացող յատուկ պատգա-
մաւորութեան մը ձեռքով:

Վարդան Վասակի գրէն և երգումէն աւելի՛ Զե-
ւոնդի և միւս պատգամաւորներուն խօսքերուն վաստ-
ելով ետ կը կենայ իր մտադրութենէն:

Կրակառութեար Հայաստանի մէջ. — Վարդանի նկարագիրը.

— Վասալի բաղականութիւնը. — Մ. Փորբուզալ-
եանի, Օրմանեան Մրազանի եւ Տէր Մովսէս-
եանի նննական տեսութիւնները

Հայաստանի մէջ արդէն մոգերը շատ տեղ կրակառուներ կանգնած և կրակի ու արեւի պաշտամունքը սկսած էին : Հայերը ստիպուած էին կռնտելով փայտ կրել կրակատուններուն համար : Այս պատճառաւ ժողովուրդին մէջ մեծ խռովութիւն կար :

Վարդան, իրեւ նոր Մակարէ վճռեց ուժգին գի-
մագրութեան մը գլուխն անցնիլ, բայց նախ պէտք
կը տեսնէր կեղծիքի դիմակը վար առնել և յայտնա-
պէս իր գիրքը որոշել, որսկհետև անորոշ քաղաքակա-
նութիւնը վխառակար կ'ըլլար Հայերուն :

Վասակի գիրքը սակայն շատ փափուկ էր, անսոր
համար Մկրտիչ Փորթուգալ ըստած է թէ՝ «Պահ մը ձեռ-
քերնիս բռնենք այն քարը զոր կ'ուզենք նետել անոր
գերեզմանին վրայ» : Ան ստիպուած էր բոլորովին ա-
նորոշ քաղաքականութեան մը հետեւիլ, որովհետեւ չէր
ուզեր Ազգէն բաժնուիլ և անոր ատելի ըլլալ . միւս
կողմէն Պարսից քաղաքականութեան յարելու շատ
պատճառներ ունէր :

1. Կը վախնար սր իր մարզպանութիւնը կը կոր-
ունցնէ .

2. Կը հոգար իր երկու որդիներուն համար, որոնք
իրեւ պատճառդ կը մնային Պարսից գուռը, և միշտ
վտանգի մէջ էին :

3. Ուխտապահները աւելի յունական քաղաքակա-
նութեան յարած էին, իսկ ինք կը կործէր թէ Ազգը-
այդ քաղաքականութեամբ աւելի գիւրաւ կրնար ձուլ-
ուիլ յունականութեան մէջ, մինչդեռ պարսկական հո-
վանաւորութեան տակ աւելի լաւ կրնար պաշտպանուիլ :

4. Ինքը անձնապէս թունդ քրիստոնեայ մը չէր :

5. Պարսից իշխանութիւնը մեծազօր և տիրապե-
տող ըլլալով միշտ կախում պիտի ունենար անէէ,
որովհետեւ իր երկիրը անոր մօտ և սահմանակից էր :

6. Մանկութիւնը Պարսից գուռը անցուցած էր, և անոր ազգեցնութեան տակ մեծացած և կրթուած էր :

7. Իրեն եղած խստիման համաձայն յոյս ունէր
թէ Հայոց վրայ թագաւոր պիտի ըլլար, և ինք կը
ցանկար ասոր ո՛չ թէ Հայերուն անկախութեան բաղ-
ձացաղ ըլլալուն՝ այլ իր փառափրութիւնը գոհացնելու
համար :

8. Իր փեսային ինոգիրը կար, Վարտազլաղանին՝
որ ինչպէս պատճուած է, իր կնոջը պատճառաւ Պարս-
կաստան փախչելով Միհրներսէնի հետ մտերմացած էր,
և յոյս ունէր անոր չնորհիւ վասակի ձեռքէն Միւնեաց
իշխանութիւնը խլելու :

Մի այէլ Փաշա Փորթուգալ իր եղիշէի Քննադա-
տութեան գրքին մէջ այսպէս կը խօսի :

«Սահակի և Միսրոպի աշակերտները՝ որ այնքան
տարիներ Արեւմտեան քաղաքականութեան և գրակա-
նութեան հմտւած եին, եկեղեցական բարձրագոյն
պաշտօններու հասած ըլլալով՝ անվեհներ ուժգնութեամբ
մը կը մաքառէին պարսկական բարուց և ազգեցու-
թեան դէմ, և Ազգը բոլորովին գէպի յունական բար-
քերը և կրթութիւն կը մղէին :

«Հին դրութիւնը պահել ուզող նախարարները ուշ
կամ կանուխ պիտի փախցնէին իրենց հպատակները
(Արեւելեան հին քաղաքակրթութեան հետամուտ եղող-
ները անշուշտ), անոր համար կը ջանային հաճոյանալ
Սասանեան ազգին, որուն՝ Հայաստանի մէջ բռնած քա-
ղաքականութիւնը աւելի նպաստաւոր էր իրենց հո-
մար : Նոյն իսկ Հայաստանի օտարազգի Մարզպանով
կառավարութիւնը շատ աւելի նպաստաւոր էր նոր վիճա-
կէն դժգոհ եղող նախարարներուն, և վերջիրը մտող .

պանութեան Վասակի արտելովը կրնային յուսալ իրենց փափաքած նախկին դրամթիւնը երկարաձգելու :

«Վասակ իր գործունէութեամբն ու խորագլաւութեամբը կրնար շատ օգտակար ըլլալ Վարդանի, բայց որովհետեւ Վարդան եկեղեցականներուն պատուարն ու գործիքն էր, Վասակ եթէ անոր աջակից ըլլար, իր ոխերիմ թշնամիներուն՝ այն է եկեղեցականներուն համար աշխատած պիտի ըլլար, և ինքն ալ պարզ նախարաներու կարգը պիտի իշնէր, մինչ հիմայ մարզպանութեամբ անոնց մէջ ամէնէն բարձր էր։ Իսկ եթէ Վարդան նոյն խակ Վասակի հետ գաջնակցութեամբ չկարենար Պարսիկները վանել, ինչ որ շատ հնարաւոր էր, այն ատեն Վասակ պիտի կորսնցնէր ո՛չ միայն մարզպանութիւնը, այլ նաև Սիւնեաց տէրութիւնը, որավհետեւ իր փեսան Վարագվազան՝ որ կնոջը հետ ունեցած ատելութեան պատճառաւ Պարսկասաան փախած և կրօնքը ուրացած էր, անհամբեր կ'սպասէր Սիւնեաց տէրութիւնը ձեռք ձգելու, որ իրեն խոստացուած էր ի վարձ ուրացութեան։

Ահա ասոր համար Վասակ Հայրենիքին և Ազգին կորուստը ընտրեց, չուզելով անոնց համար զոհել իր անձնական ոխն ու տակելութիւնը։

Իսկ Ազգապատումի հեղինակը այսպէս կը քննադատէ Վասակը։ «Յունասէր քաղաքականութեան պաշտպան պիտի չկանգնիմ, բայց անկեղծ ու համարձակ պարսկասէր քաղաքականութիւն մը Վասակի համար գովեստի և արդիւնքի փաստ մը եղած կ'ըլլար, եթէ կրօնական աղատութեան մէջ ցուցնէր Պարսից արքունեաց օգուտը։»

Տէր Մոլոէսեան ալ իր Քննականին մէջ այսպէս կը դատէ Վասակը։

«Վասակ երկրին վարչական և գրամական ոյժերը իր ձեռքին մէջ կերպնացնելով կաշառեց Պարսիկներու թշնամի գորավարները, անոնց ձեռնատուութեամբ՝ Հայ-

յաստանի անկախութեան գրոշը պարզելու և հայկական թագը Սիւնեաց տան փախանցելու համար։ Նա գիտէր թէ Հայ աւագանին և ժողովուրդը հայրենիքի ազտութեան ծարաւի՝ պատրաստ էին Սասանեան լուծը թօթափելու, և մինչեւ իրենց արեան վերջին կաթիլը թափելու։

«Եթէ Վասակ իր տաղանդը Վարդանի քաջութեան միացնէր, հայկական անկախութիւնը յաջողութեամբ կը պատկռուէր։ Վարդան ուզմական գործերու մէջ փորձառու ու անվիշեր ասպետ մ'էր, առիւծի սիրտ, կայծակի արագութիւն և սպարապետի մը մագնիսացնազ հմոյքն ունէր, որ զինքը բանակին պաշտելի կ'ընէին։

«Եթէ Վասակ ազգասիրութենէ ներշնչուէր և ո՛չ թէ անձնական փաստափրութենէ, եթէ ամէն միջոց անխափիր ի գործ չդնէր ի վեաս Հայ ժողովուրդի, և եթէ իր անձնական արժանիքի մասին ծայրայեղ ըմբռանումներ ունեցած չըլլար, և եթէ Հայոց հին կռապաշտութեան նկատմամբ ցոյց տուած իր համակրութեամբ՝ չանչատէր ինքզինք այն քրիստոնեայ ժողովուրդէն՝ որուն գլուխն ու զեկավարը կ'աւգէր ըլլար, ինք ամէն կերպով արժանի էր այդ թագին։»

Գաղտնի խորհրդաժողով Վարդանի եւ ուխտապահեառ միջեւ։ — Վասակի նենցուրիւնը

Վարդան՝ որ միտքը գրած էր նախապէս հրաժարիլ տարտամ քաղաքականութիւնն, Կաթողիկոսը, եպիսկոպոսները, նշանաւոր երէցները և միծ նախարարները Շահապետնի մէջ ժողովի հրաւիրեց և ըստ։ «Մինչեւ հ'ըր այսպէս պիտի ծածկենք ճշմարտութիւնը, և խաւարի մէջ մնանք, այս կերպով պիտի կարսունք, ժամանակ է լուսոյ որդիներ կոչուելու։ Ասոր վրայ բոլոր ներկաները միաբերան սրոշեցին երգմամբ յայտարարել թէ՝ «Քրիստոնեայ են և քրիստոնեայ կը

ման, կրտքագաշտ գենը կը մերժեն և թագաւորականի հրավարատիլը չեն ընդունիր : Եւ կը կրկնէին . «Քաջութեամբ միայն մեռցուք, և զանան և զոգիս և եթ ժառանգիկոցուք» :

Այս ժողովը Վասակէն գաղանի եղած էր, որպէս զի ուխտապահներուն ընելիքները և անսնց ծրագիրը չգիտնայ : Նախարարներէն մէկը. Զանգազան անսւնով փութաց Վասակին լուր տանիլ, բայց երբոք ձեռք ինչպէս, իբրև մատնիչ քարկոծմամբ սպաննուեցաւ :

Վարդան անմիջապէս ուխտապահները գունդերու բաժնեց և Հայաստանի սահմանները զրկեց պահպահնութեան համար, և ինք իր գունդով Ծաղկոտն գաւառը գնաց և Սնգդ գիւղը բանակեցաւ, Պարտկաստանէն գալիք գունդերուն ճամբան կտրելու համար :

Պարսկական Հայաստանի ամէն կողմերը նոր սկեսութիւն մը կար, այս սկեսութիւն հրահրիչներն էին եպիսկոպոսներն ու երէցները, ամէնքն ալ Սահակի ու Մեսոպի աշակերտաներ, որոնց գլուխն էր Յազմէի կաթողիկոս :

Բայց պէտք էր Վասակի զիրքն ալ սրաշել և անոր կտրծիքն ալ առնել, ասոր համար եպիսկոպոսներ և քահանաներ Վարդանի հետ գնացին Մարգարինին քով : Վասակ նորէն երգմամբ իր յայտարարութիւնը հաստատեց, և անսնց հետ համաձայն և համամիտ գտնուեցաւ :

Պարսկական յարձակում Ս.Պուտնից վրայ. — Վարդանի օգնութեան փուրալը. — Փառաւոր յակբանակը և Հոնաց հետ կենած դաշինքը. — Վասակի ուխտանենգութիւնը, զործած չարիբ-ները, փախուսը

Այս միջոցին Ազուաններէն գոյց հասու թէ Միհրներսէի հրամանով իրմաց վրայ զօրաւոր Պարսիկ գունդ մը եկած է : Վասակ յորդորեց Վարդանը Ազուանից օգ-

նութեան երթալ, և ինք իր վրայ առաւ Հայաստանի պաշտպանութեան հոգը : Վարդան չմերժեց առաջարկը, միայն պահանջեց որ Յայներէն օգնութիւն ինդրելու համար նոր պատգամաւորներ դրկուին և պաշտօնագիրներ գրուին :

Վասակ յանձն առաւ այդ պայմանը կատարել, և Յայներուն դրկուելիք գիրերը ինքն ալ կնքեց : Այդ գիրերը ուղղուած էին թէսպասի յաջորդ Մարկիանոս կայսեր, Անտիոքի Յայն սպարապետին (Անտոնիի) և Յունական Հայաստանի գլխաւոր գաւառներու Յայն կառավարիչներուն և Հայ նախարարներուն :

Վասակ իր մտքով լուր քաղաքականութիւն մը բռնած կ'ըլլար Վարդանը Հայաստանէն հեռացնելով, որով թէ Վարդանը վատնգի մէջ դրած և թէ Հայոց զօրութիւնը իր ձեռքին մէջ ունիցած կ'ըլլար, և այս բանը իմացուց Միհրներսէի և Ազուանից Պարսիկ Մարգարինին :

Վարդան անմիջապէս փոքրիկ բանակ մը կազմեց և խոյացաւ Ազուանից երկիրը, և կուր գետին եզերքը զարկաւ Պարսից զօրքը, և փառաւոր յաղթանակ մը տանելով ցրուեց Սեբուխար զօրավարին բանակը, և Հոնաց Պահակին մօտենալով գաշլնք գրաւ Հոնաց Ազգին հետ Պարսից գէմ Հայերան օգնելու, և յաղթանակով Հայաստան գառնալու տաեն՝ իմացաւ որ Վասակ իր ուխտն ու երգումը գրժելով շատ մը չարիքներ գործած է Հայաստանի մէջ : Ամէն տեղ պառակտում և գժութիւն ձգած է . քանի մը անարժան քահանաներու միջոցու սուտ լուրեր ատրածելով, իբր թէ Յագկերտ քրիստոնէութեան աղատութիւն նորհած ըլլայ, աշխատած է Հայերը որսալու և Վարդանի միարանութենէն բաժնելու :

Ցաւալի է որ ինչպէս Վարդան իրեն գէմ սւնեցած է Վասակը, այնպէս ալ Յալսէի և Ղեւոնդ իրենց գէմ ունեցած են գաւաճան կղերներ, ինչպէս էին Զանգակ

և Պետրոս սուստ երեցները : Եւ մեր Աղքին մէջ պակաս եղած չեն ամէն ժամանակ ալ Վասակի ախտոր գերը կատարագ սքեմաւորներ, որոնք անձնական շահու համար կոյր գործիքներն եղած են գաղտնի մեքենայութեանց : Մանօթ են ամէնքին Տաճատի վատչուէր արարքներն, և Հայ Յեղափոխական կեանքին մէջ իր ունեցած գաւաճանի ուե գերը, որ, ի Պոլիս աեղի ու նեցած իր խայտառակ մահացումավը, իր արժանի պատիքը գտած է :

Վասակ իր չար խորհուրդն յաջաղցնելու համար ամէն ստոր խորամանկ միջոց ի գործ դրած՝ և մինչեւ իսկ նախարարազուն պատանիներ վարպետութեամբ Սիւնեաց նահանգը զրկոծ էր, որպէս զի յետոյ ամէնքը միասին Պարսից թագաւորին պատանդ տայ : Բայց երբ իմացաւ որ Վարդան յաղթանակով ետ կը դառնայ, չկրցաւ այլեւո յառաջ տանիլ իր շահատակութիւնները, և փախուստ տալով քաշուեցաւ Սիւնեաց ամուր տեղերը :

Վարդանի վերապարձր յադրանակով . — Մարկիանոս կայսեր տիուր դեր. — Նոյն տիուր դեր կրկնուած.

Պատերազմի պատրաստութիւններ. — Տիգրոն . զրկուած գերի Պարսիկը

Վարդան Աղուանից երկրէն գառնալով տեսաւ Վասակի գործած չարքիները : Ան Պարսիկներու թշնամի նախարարները կաշառելով և զանազան խարուսիկ հնարքներով իր կողմը սրացած էր, անոնց օգնութեամբ եկեղեցներ կործանած և անոնց տեղ ատրուշններ կանգնած էր, դիմադրողները պատժած, քահանաներ բանտարկած և երեւելի ընտանիքներ բերգերու մէջ արգիլած էր :

Վարդան ձմրան պատճառաւ չէր կրնար ո՛ և է ձեռնորկ ընել, ուստի զօրքը ցրուեց պատուիրելով որ գարնան համար պատրաստ ըլլան, և ինք սկսու իր հախապատրաստութիւններն ընել :

Յունաց նոր կայսրը Մարկիանոս չար խորհուրդներու անսալով վատանգաւոր սեպեց Հայերուն օգնելը, և ո՛չ միայն չօգնեց, այլ ընդհակառակը Յաղկերախ գեսպան զրկելով իմացուց թէ՝ ինք պիտի չօգնէ Հայերուն, որով քաջալերեց զինքը Հայերը նուաճելու, սրովհետեւ Յոյներուն համելի չէր կրնար ըլլալ Պարսկական Հայատանի անկախութիւնը, ասիկա կրնար իրենց բաժինն ալ ձեռքէ հանել :

Այս պարագան շատ յար և նման է նիսխոյ և թուրքիայ մէջ եղած այն տեսակ մը գաշինքին՝ որ կարծես կնքուած ըլլար այն միջոցին, երբ Լուպանօֆ յանուն իր տէրութեան խորհուրդ կուտար Սուլթան Համբարի զապել Հայերուն ապստամբութիւնը ամէն զնով, և Զարը ո՛չ մի բան պիտի ըսէր, այսինքն՝ լուս պիտի մնար, ինչպէս որ ալ մնաց հայկական կոսորածներու ատեն :

Վարդան թէպէտե կը տեսնէր իր կողմին տկարանալը, բայց մինչեւ վերջին շունչը կ'ուղէր մաքառիլ և գիմագրել, անոր համար փութով յառաջ տարու իր պատրաստութիւնները, և ամէն միջոց ձեռք տուա իրբեն ընդհանուր Սպարտակետ իր նիզակակիցներուն թիւը ստաւրացնելու և իր զօրքը լու կերպով զինելու համար :

Միւս կողմէն Հայերուն ձեռքը գերի ինկած Պարսիկներէն նշանաւոր և վատահելի մէկը նախարարներուն առջեւ բերել տալով՝ հասկցուց անոր թէ Յաղկերտ ո՞րքան կը սխալի այս կրօնական հաւածանքով, որ շատ վլաս պիտի հասցնէ Պետական գանձին և Պարսիկ տէրութեան, և թէ ինչպէս վասակ սխալ հասկցուցած է գործը :

Պարսիկը երթալով պատժած է ամէն բան թագաւորին ու անոր խորհրդականներուն : Անոնք մեղմանալով բանութիւնն ու հալածանքը ժամանակ մը գաղրեցնելու հակամիտութիւն ցայց տուած՝ և այդ մտքով հրահանգներ զրկած են, մանոււանդ Յաղկերտ վախճառով՝ որ մի

գուցէ Հայերէն յաղթուի և ամօթահար մնայ բոլոր ազգերու տոշեւ, զիշտած է իր ամբարատաւանութիւնէն, և նոյնիսկ թուղթ ալ գրած է կրօնական ազտառութիւն խոստանալով. բայց որովհետեւ Հայերը չեն հաւատացած անոր ոււտ խոստամիերուն, և վասակ ալ ինդիրը տարբեր կերպով հաւակցուցած և կատարեալ յաջողութիւն խոստացած է, Յազկերտ Միհրներունի յանձնած է պատերազմական գործի վերաբերեալ տմէն կարգագրութիւն։ Ուստի Վարդանի և Հայերուն կը մնար վճռական ձակատառաբարել մղել։

Աւխտանենց նախարարենք և սեւցած Հայեր. — Յազկերի մժավախուրիւնք. — Վասակի ձեռք առած միջոցները. — Պարոկական բանակը՝ Հեր և Զարեւանից

Վասակ Վարդանի բացակայութիւնէն օգուտ քաղերվ յաջողած էր արդէն 10 նախարարներ իր կողմը շահիլ. առոնք էին հետեւեաները։

- | | |
|-----------------------|--------------------|
| 1. Տիրոց Բագրատունի | 6. Արտէն Գարեղեան |
| 2. Գագիշոյ Խորխոսունի | 7. Ներսէն Ուրծացի |
| 3. Մանէն Ապահուսնի | 8. Արտակ Ռշտունի |
| 4. Գիւտ Վահեւունի | 9. Էնջուղ Ակէացի |
| 5. Վարազապուհ Պալունի | 10. Մանէն Ամատունի |

Ասոնցմէ երեքը միայն՝ Գագիշոյ Խորխոսունի, Մանէն Ապահուսնի և Արտակ Ռշտունի Պարոկատառ գացող կեղծուրաց նախարարներէն էին։

Այս ուխտանենգ նախարարներուն գորաց թիւը 40,000 կ'ենթագրուի։ Ալիշան մինչեւ 60-70,000 կը հանէ անոնց թիւը, և սեւցած Հայեր կ'անուանէ։

Յազկերտ և Միհրներուն կը վախճային թէ Յայները և Յունական մասին Հայերը, նուե Հոնաց ազգը Հայերուն կ'օգնեն, բայց Վասակ Յունական մասին Հայ նախարարին նամակ գրելով, Հոնաց կողմի բանակը զօրուցնել տալով և Վրացիներուն ու Ազուաններուն Հա-

յաց հետ ունեցած միարանութիւնն ալ քակտելով տմէն միջոց ապահովեց։ Այս միջոցին Մարկիանոսի զրկուծ գեապանն ալ կը հասնէր, և Պարուիիները վատահ կ'ըլլալին թէ՛ Հայեր օգնութիւնն պիտի չստանան Յայներէն։

Եւ ահա Միհրներուն հրամանով պարսկական զօրաւոր բանակ մը Պարոկատառնէն կը յառաջանար Հայաստան և կը հասնէր Հեր և Զարեւանիդ գաւառները։

Աւխտապահներուն բանակը Արտագի դաւախին վրայ. —

Պատերազմի նախօրեալին. — Վարդանի նառը

Վարդան գուրսի օգնութիւններէն յոյսը կարած՝ Հայաստանի կեգրոնական մասին զօրութեանը միայն վատահացած էր։ Երբ լսեց Պարսիկներուն յառաջանալը, ոմնիջապէս իր զինակիցներուն և ուխտապահ նախարարներուն լուր հասցուց որ իրենց գունդերով Արտազի գաշտը իջնեն, և ինք ածապարեց հն հասնիլ։

Աւխտապահներուն բանակը կեգրոնացաւ Արտազու գաշտը, որ հին ատեն Շաւարշան կը կաշուէր, իսկ առաջրական անունն էր Աւալայր, որ նոյն գաշտին գիւղերէն մէկն է։ Հայոց գորքին թիւը 66,000ի կը հասնէր, բայց եթէ Հայերը ամէնքն ալ միաբանէին, կը րնացին մինչեւ 300,000 զօրքի բանակ մ'ունենալ։

Հայոց բանակին մէջ էին Ղեւոնդ երէց և Յովսէփ Կաթողիկոս, և ուրիշ եկեղեցականներ, որովհետեւ ամէն գունդ իր երէցն ունէր, և պատերազմը կրօնական հանդէս մը կը համարէին։

Հաս Ազգապատումի սառուգագլութեան, 451ի Մայիս 25ի Պէնտէկոստէի նախընթաց Ուրբաթ օրն էր որ հոգեւոր ցնծութեան մէջ էին բոլոր Հայերը. նոյն գիշերը աղօթքով անցուցին։ Կարգ մը երիտասարդներ ալ սրոնք դեռ երախայ էին, այսինքն թոյլ տրուած սովորութեան համեմատ մկրտուած չէին, մկրտուեցան, ասոնք սրախաւթեամբ կը գոչէին. այս գիշեր ջուրակ, վաղ առաւօտ արիւնով։

Հեւոնդ և Յավսէփի խրախուսիչ ճառեր խօսեցան և յորդորներ կարգացին բոլոր զօրքին։ Վարդան ալ խօսեցաւ խիստ աղքու ճառ մը՝ այսպէս։

«Բա՛ջ զօրականներ,

«Ես շատ պատերազմներու մէջ մտած եմ, և գուք ալ ինձի հետ գտնուած էք. երբեմն մե՛նք քաջութեամբ յաղթած ենք՝ թշնամիներուն, և երբեմն ալ անօ՛նք մեզի յաղթած են, բայց շատ անդամ մե՛նք յաղթող եղած ենք, քան թէ յաղթուած։

«Սակայն այն ամէնը մարմինին համար պարծանք էք, սրավհետեւ անցաւոր թագաւորին հրամանավ կը կոռուէինք. ո՞վ որ փախչէր, աշխարհի մէջ վատանուն կը համարուէր, և թագաւորէն անգթարտը կ'ապահուուէր, իսկ ո՞վ որ քաջութեամբ յառաջ անցնէր, իր աղքին մէջ քաջ անուն կը ժառանգէր, և մեծամեծ պարզենէր կ'ընդունէր անցաւոր և մանկանացու թագաւորէն։ Եւ անա մենք իսկ իւրաքանչիւրս շատ մը վէրքեր և սպիներ անմինք մեր մարմիններուն վրայ, ու շատ ալ քաջութիւններ բրած ենք, որոնց համար մեծամեծ պարզենէր ալ ստացած ենք։ Բայց ես այդ քաջութիւնները անարգ և անօգուտ կը համարիմ, և ոչինչ՝ այն շատ մը պարզենէրը, սրավհետեւ անսնք ամէնքն ալ անցաւոր են։

«Փոկ արդ՝ եթէ մահկանացու թագաւորի համար այդ քաջութիւնները կը գործէինք, ո՞չչափ եւս առաւել մեր անմահ թագաւորին համար՝ որ տէրն է կենդանիններու և մեռեաններու, և պիտի գատէ ամէն մարդ իր գործերուն համեմատ։ Անշուշտ, եթէ շատ ալ ապրինք, ծերանանք, դարձեալ պիտի բաժնութինք այս մարմինէն, սրպէս զի կենդանի Աստուծոյ մօտ երթանք, սրմէ ալ պէտք չէ բաժնութինք։

«Հիմայ կ'աղացիմ ձեզ, ո՞վ քաջ նիզակակիցներս, մանաւանդ ձեզ՝ որ շատերդ քաջութեամբ վիր էք ինձմէ, և աստիճանավ բարձր։ բայց որովհետեւ ձեր կամքով և յօժարութեամբ զիս առաջնորդ և զօրագլուխ կարգեցիք, թող իմ խօսքերս ախորդելի և բաղձալի թուին մեծամեծներուգ և փոքրերուգ ականջներուն։

«Հեւանաններուն բազմութենէն շվախնանք, չսարչ սափինք, և մահկանացու մարգու ահագին սուրին դէմ։

մեր թիկունքները չգարձնենք, սրպէս զի եթէ Տէրը յազթութիւնը մեր ձեռքը տու, անոնց զօրութիւնը խորտակինք, որ ձշաբառութեան կողմը բարձրանայ, իսկ եթէ հասած է ժամանակը որ այս պատերազմիս մէջ Ո. Մահով մեր կեանքը վերջանայ, ուրախ սրտավ մոռնինք, միայն թէ մեր ցոյց տուած քաջութիւններուն մէջ վատութիւն չխառնինք».

Կարմիր բռւական. — Կարմիր Վարդան. — Հայոց բանակին կարգադրութիւնը. — Մուսկան և Պարսից բանակին թիւը

Հետեւեալ տռաւօտ (451 Մայիս 26) կանուխ Ս.

Պատարագ մատուցուեցաւ և բոլոր զօրքը հաղորդուեցաւ։

Կարմիրն Վարդան՝ որ երեւան եկաւ ճառագայթներուն հետեւէն զուրս վազող արեւուն պէս, այսպէս նկարագրուած է «Ալիշանի Ցուցիկը»ին մէջ։

«Փր նախսպապուն Մուշեղի նման՝ ձերմակ, ճարտակ, ճախրապաց, բարձրապինչ բարձրափախնչ ձիուն վրայ յարմարուծ քան թէ հեծած, այս ու այն կողմ կը թուէր քան կը վազէր։ Կը կըէր մեծ ծիրանի և ոսկեթել վերարկու մը սամոյրէ օձիքով, որ կուրծքէն վիր կը մլացնէր արեւանաման ականակուռ պատուանշան մը, սոքը հագած էր նոնագոյն կօշիկներ, գլուխը գրած էր արծաթախտան սաղմաւարտ սոկեղէն զարգով, որուն ետին կար արծիւ նշանը և «աշխարհաւանդ հանգուց» ըսուած կապ մը, որ կը նշանակէ թէ Հայաստան աշխարհը իրեւ ոււանդ իր ձեռքը յանձնուած է։

Վարդան անմիջապէս իր բանակը կարգի գրաւ Տղմուտ գեամին եղերքը։ Ինքը չարբորդ գունդը առաւ, և իր եղբօր Համազառով Մամիկոնեանի և Արշաւիր կամսարականի հետ Հայոց ձախ թեւին կողմը զիրք բռնեց՝ Պալսիկ բանակին աջ թեւին դէմ, ուր կը գըտնուէր հրամանաւար Մուշեղն նիստալուրախ գունդը։

Պարսից բանակին թիւը, բայց Ալիշանի, մինչեւ 250,000 կ'ենթադրուի։ Ասկէ պակաս ալ չէր կրնար ըլլու սրովհետեւ, ինչպէս կ'ըսէ Ալիշան, հաշտութեան

տահն իրենց լուսպոյն յաղթող հեծեալ զօրքը Հայերն էին, անոր համար չէին կրնար անոնց գէմ հանել հաւասար թռւով Պարսիկ ձիւորներ, ուստի շատ մը փիղեր ալ կեցուցած էին :

Սւարայի հակասամարը. — Պիւցազնական մաս Պարզանի. — 1036 մարտիրոսներ

Պատերազմին նշանը տրուելուն պէս՝ երկու կողմերը սկսան կատաղութեամբ յարձակում գործել:

Հայերը Վարդանի ձայնէն խրախուսուած՝ գետը անցան և սկսան չարդել Պարսիկները: Վարդան թշնամին աջ թեւը ետ մերց, և շփոթութիւն ձգեց Պարսից գունդին մէջ. Պարսիկները փախչելու վրայ էին:

Այդ միջոցին Հայոց զօրքին մէկ մասը թռւցաւ և ետ քաշուեցաւ: Ասիկա տեսնելով Պարսից զօրավարը, քաջալերեց իր զօրքը և պաշարեց Վարդանը իր ընկերներով: Այդ կուիին մէջ՝ Դիւցազնը ինկաւ և պատերազմը վերջացաւ ամբողջ օրը տեւելէ եաք:

Այսպէս կատարեց Վարդան իր խօսքը թէ՝ «այնպիսի գործ մը պիտի գործեմ որ բոլոր աշխարհ պատմուի մինչեւ յաւիտեան»: Մօտաւորապէս 50 տարեկան էր Վարդան, երբ իր կեանքին ճրագը մարեցաւ:

Նոյն օրը Հայոց կողմէն ընդ ամէնը 1036 հոգի նահատակուած են, որոնց մէջ են 9 զօրավարներ, որոնք յականէ յանուանէ յիշուած են պատմութեան մէջ: Ասոնք են.

1. Վ.Ո.Ր.Ռ.Ն. ՄԱ.ՄԻ.ԿՈ.ՐԵ.Ա.Ն
2. ԽՈՒԷՆ ԽՈՐԽՈՌՈՒԽԵՆԻ
3. Ա.Ր.Տ.Ա. ՊԱ.Լ.ՈՒԽԵՆԻ
4. ՏԱ.Ճ.Ա.Տ. Գ.Ն.Թ.ՈՒԽԵՆԻ
5. Հ.Մ.Ա.Ց.Ե.Ա.Կ. Գ.Ի.Մ.Ա.Ք.Ս.Ե.Ա.Ն
6. Ն.Ե.Ր.Մ.Հ. Ք.Ա.Ջ.Բ.Ե.Ր.ՈՒԽԵՆԻ
7. Վ.Ա.Ճ.Ա.Ն. Ք.Ն.ՈՒԽԵՆԻ
8. Ա.Ր.Մ.Հ. Ը.Ն.Ժ.Ա.Ց.Ե.Ն.Ի
9. Գ.Ա.Ր.Ե.Գ.Ի.Ն. Մ.Ր.ՈՒ.Ա.Ն.Զ.Ց.Ե.Ա.Ն

Պարսիկներուն կորաւուը եղած է 9 զօրավար և 3544 հոգի:

Պատերազմէն եթքը

Հայերը տեսնելով որ գաշտի վրայ ացլեւս կարելի պիտի ըլլար պատերազմիլ տառնց առաջնորդի Պարսից այնքան բազմութեան գէմ, սկսած են ցրուիլ և ամուր տեղեր ապաստանիլ:

Յովոէփ կաթողիկոս և Ղեւնդ երէց ալ Արտագուրերգերէն մէկուն մէջ ապաւինած էին շատ մը զինուուրներու հետ: Պարսիկները եկան պաշարեցին դիրին ու Հայերը քաջութեամբ գիմազրեցին, բայց վերջը անցնցմէ շատերը գիշերանց գուրս յարձակելով պաշարուղները ձեղքեցին և անցան: Իսկ մնացեալները և Յովոէփ ու Ղեւնդ շատ մը եկեղեցականներով անձն տառը եղան պաշար չունենալուն համար: Զինուորները անմիջապէս սպաննուեցան, և միայն եկեղեցականները ազատ թագուեցան:

Յովոէփ և Ղեւնդ Մաշկան Նիսալաւուրտի առջև ինքինքնին պաշարանեցին, և մեզապարտ ցոյց տարով վասակը՝ բազոքեցին և գտատատան ուզեցին: անոր համար Մուշկան Նիսալաւուրտ զաննք ծհծել տալով՝ հրամայեց որ զգուշութեամբ պահեն:

Այնուհետև Պարսիկները յարձակեցան բերգերու վրայ Վասակի առաջնորդութեամբ: Հայերը ամէն սեղ քաջութեամբ կը գիմազրեին, և շատ անգամ ալ բերգերէն գուրս յարձակելով Պարսիկներուն միծ վնաս կը հասցնէին:

Վասակ սուտ երգումներու և խօսաւմներու պիմելով՝ յաջողեցու շատ մը եկեղեցականներ ձերբակալել և շղթայի պարնել:

Յաղկերտ ցաւեցաւ և շփոթեցաւ՝ լսելով իր բանակին կրած կորուստները և անոր ակարացումը՝ և տեսնելով Հայերը Պարսից մէջ ձուլելու իր միակ նպատակին անցածովութիւնը, ցաւեցաւ մանոււանդ Վարդանի մահուան վրայ, որ 42 ճակատամարտներու մէջ յաղ-

թող ելած էր, և 20 տարի ծառայուծ էր Պալսից բանակին մէջ։

Յազկերտ անմիջապէս հրամայեց Մուշկան Նիսաւարութիւնի պատերազմական գործողութիւնները գաղքեցնել, և զօրքը առնելով Հանաց վրայ երթալ։ Իսկ Վասակը մարզպանութենէ հանելով Տիգրոն կանչեց և անոր տեղ Աստրումիզգը մարզպան կարգեց։

Աստրումիզգ կրօնքի կտառքեալ ազատութիւն տուաւ, և ջանաց երկիրը խաղաղեցնել, միայն Յավոէփ Կաթողիկոսը և Ղեւոնդ Երէցը, իրբեւ ապատամբութեան յորդորդներ, և արիշ եպիսկոպոսներ և քահանաներ՝ կրակատուններ քանդած և մոգերուն սպանման պատճառ եղած ըլլալնուն համար, կալանաւորելով զրկեց Պարսկաստան։

Վասակ ալ կ'երթար իր ծառայութիւններուն փոխարէն Հայոց թագաւորութիւնը ստանալու։ Ճամբան կը հանդիպի եկեղեցականներուն, և կ'ոզջունէ։ Անմնք ալ փոխագարձարար կ'ոզջուննն զինքը՝ տուանց երրեք զգացներու թէ իրենք տեղեակ էին իր ըրածներուն, մանաւանդ Ղեւոնդ աւրախ զուարթ անոր հետ կը տեսնուէր երկար տանեն ընտանեբար։ Վասակ անսնց հետ կ'երթար, այնպէս կարծելով և ուրախ ըլլալով որ անոնք բան մը չեն գիտեր իրօք, և յուսալով թէ բարի վկայութիւն պիտի տալին անոնք իրեն համար, մինչեւ իսկ ձոչի կը հասւիրէր զանոնք և եւ երր Ղեւոնդ կը հարցնէ իրեն թէ՝ ուր կ'երթար, Վասակ համարձակութեամբ կը պատասխանէ թէ՝ «թագաւորին կ'երթայ իր վարձքը ընդունելու»։ Այն տանեն ահա՝ Ղեւոնդ մարգարէական սպիտվ կ'ըսէ։ Եթէ գուն գլուխող ուսեւուղ վրայ ողջ գառնաս Հայաստան, թո՞յ Աստուած պատիժո տայն։ Ասիկա բաելով Վասակ սովոց, որովհետեւ փորձով գիշէր թէ Սուրբին խօսքերէն բան մը չէր վրիպեր։

Նախարարներն ալ կանչուած էին Պարսկաստան՝ եղած վիասներուն պատճառները ցոյց տարու համար։ Ասոնք թուով 37 էին։

ԳԱ.ՏԱ.ԱՏԱ.Ն

Երբ եկեղեցականներն ու նախարարները Տիգրոն հասան, ատեան մը կազմուեցաւ, որոն մէջ Յազկերտ կը բազմէր իրբեւ գատառուր։

Եկեղեցականներուն մէջէն Արտօշատի կրակատունը քանդողները՝ Աստուել և Արբահամ երբ կը գտառուէին, յայտնեցին թէ՝ «իրենք կրակը սպաննուծ չեն, այլ տեսներով որ կրակի պաշտօնեաները փախան և կրակը անցաւ, իրենք ալ մախիրը գետը թափեցին, այսոնքն եղբայրները իրարու տուին, որովհետեւ հուրն ու չուրը եղբայրներ են», ինչպէս կը գաւաննէին Պարսիկներ։

Յավոէփ, Ղեւոնդ և ուրիշ եկեղեցականներ ալ նմանօրինակ պատասխաններով զայրացուցին Միհրներսէնը, որ հրամայեց զդթաներով ծեծել երանելիները իրենց քիթերուն և բերաններուն անխնաց զարներով, և յետոյ բանտարկել տուաւ ծանր զդթաներով։

Հայ նախարարները կապուած բերուեցան Յազկերտի առջև իրբեւ ապատամբներ։ Իսկ Վասակ եկաւ իր բալոր նշաններով և փառաւոր զարգերով։ Բառ Եղիշէի, հագած էր թագաւորէն ստացած շքեղ զիեստը, ունէր վարսակալ, գլուխը զրած էր սակեղէն խոյր, մէջքը ունէր սոկիէ գոտի մարգարիտներով և գոհարներով զարգարուած, ականչները՝ օղեր, վիզը՝ գումարտակ, և կանակը՝ սամոյր։

Ուխտապահ նախարարները ամբառաննեցին Վասակը իրբեւ բոլոր շահեաց պատճառ եւ պատասխանաւու, հաստատելով հինգ պարագաներու մէջ անոր երկդիմի ընթացքը, կեղծաւորութիւններն ու խարէութիւնները։

1. Երբ Վարդան Պարսկաստանէն գառնալով՝ Յունաց երկիրը կ'երթար ընտանիքով, Վասակ էր որ նամակ գրելով ետ գտրձուցած էր զայն, որ գայ և Պարսիկներուն դէմ պատերազմի։

2. Յունաց թէոգոս և Մարգիստան կայսրներուն, Անտառու սպարտգետին և Յունական Հայաստանի իշ-

խանճերուն, օգնութիւն ուզելու համար, զրկուած թուղթերը բոլորն ու վասակին մատանիսվը կնքուած էին (այս թուղթերը ցայց կուտային թագուաւորին):

3. Զարեհաւանի մէջ մոգերուն ջարդը Վասակի հաւանութեամբ և հրամանով եղած էր (մոգերը կը հաստատէին տափկա):

4. Արբանեաց համար գանձուած հարկին գումարէն գողութիւն ըրած էր. այս ալ կը հաստատէր Մուշկան և ուրիշ Պարսիկ պաշտօնեաներ:

5. Պատերազմէն ետքը՝ խարէսկան երդումներով եւ զած կատորածները վասակի հրամանով կատարուած էին: Նոյն իսկ ուխտանինդ իշխանները և վասակի ազգականները շատ մը եղելութիւններ պատմելով՝ գէշ վկայութիւններ տուին, և անոր խարդախութիւնները երեւան հանեցին:

Մահակ եպիսկոպոս ալ գալով բառ թէ. «ան որ իր հաւատքին անհաւատարիմ եղաւ, թագուաւորին ալ հաւատարիմ չէր»:

Մատենիքին ողբալի վախճանը

Դատաստանին ելքը կատարելուպէս ձախող եղաւ վասակին: Թագուաւորը և բալոր Աւագանին Վասակը գատապարեցին աստիճանէ և պատիւէ զրիման, մշտնջինական բանտարկութեան և գանձին հասցուցած վնասին հատուցման:

Անմիջապէս հն մերկացուցին զանի իր փառաւոր զարդերէն, և մահաւարտի հագուստ հագցնելով՝ ձեռքերն ու ոտքերը կապեցին, և կանացարար մատակ ձիւ վրայ նստեցնելով՝ տարին մութ տեղ մը բանտարկեցին: Այնտեղ քանի մը տարի տաւայտեցաւ դառն տանջանքներու և յետին ծայր աղքատութեան և թթւուառութեան մէջ, այնպէս որ ծառաները հաց կը մուրացին և կը բերէին անոր, մինչեւ որ վերջապէս սոսկալի ցաւերու մէջ որդնուտելով մեռաւ:

Այսպէս Յաղկերտ և իր խորամանկ հազարապետը Միհրներսէն ուեկի միծ ձարտարութեամբ և դիւտնա-

գիտութեամբ կատարեցին իրենց գերը քան Վասակ իր խորագիտութեամբ: Անոնք մէկ քարտի երկու թռչուն զարկին, այսինքն՝ թէ՛ զինքը տապալեցին և թէ՛ իր հակառակորդները, իսկ ինք իր վատութիւններաւն զա՞լ եղաւ. խաբողը խաբուեցաւ:

Հայ նախարարներու ախորանին ու գեռուրիւնը

Վասակի գատապարտութեամբ նախարարները չաղտահցան, այլ 37 ու ու կապուած աքսորուեցան և բանտարիսուեցան 12-13 երկար տարիներ: Նոյնպէս ու եկեղեցականները՝ որոնք Նեւոնդի անունով Նեւոնդեան կոչուած են, ծանր զթաներով կապուած բանտի և աքսորանիքի գատապարտուեցան:

Դազար Փարագեցի կը գրէ թէ. «Եկեղեցական և թէ աշխարհական բանտարիկեաները բոլորվին հազորգակցութենէ զրկուած չէին, այլ քահանաներուն որդիները և ուրիշ քահանաներ, նախարարներաւն որդիները և անոնց տուններէն հաւատարիմ տնձեր միշտ անոնց հետեւած են, և անոնց մօտ կը գտնու էին, որպէս զի խնամք տանին և ծառային իրենց»:

Ս. Նեւոնդեան նախարարիւնը

Երբ Քուշանաց հետ բացուած պատերազմը անյաջող եղաւ, Յաղկերտ այս ձախոսութենէն սասակի նեղացած մոգերը կը մեղագրէր թէ՝ տատուածները զայրացուցած են անոնց պաշտամունքին մէջ թերանալով, առոր համար է որ այս ձախոսուածները կը կրեն իբրև պատիժ: Միհրներսէն և խորհրդակից մոգերը առիթը գտան իրենց թօննը թափելու և համոզելու թէ՝ տատուածները իրոք բարկացած են իրեն դէմ, որովհետեւ տակաւին ոչչ կը պահէ այն հիկեցականները՝ որոնք իրենց աստուածները անարգած և տարուշանները կործանած էին, և պահանջեցին փութացնել անոնց գիլտառումը: Յաղկերտ անսոց անոնց սոգբանքներուն, և հրամայեց անմիջապէս մեոցնել զանոնք, որոնք թուով 9 էին:

Յաղկերտի հրամանը՝ կատարուեցաւ, և անոնք սոսկալի տանջանքներով նահատակուեցան։ Այսպէս կը պատմէ Փարագեցին անոնցմէ վեցին մահը, որ վերջը տեղի ունեցած է։

«Դենչապուհ նախ սուրով կը կորէ Սահակի ուսը։ Թեսոյ Յովսէփ կը գլխատուի, իսկ Գեւոնդ մերկացուած քարաժայռերու վրայ կը քաշկոտուի, և յետոյ միւսներն ալ կը զլխատուին»։

Այս եկեղեցական նահատակներուն խումբն է որ Գեւոնդեանց անունով կը տօնախմբուի եկեղեցոյ մէջ։

Ո՞վ էր Գեւոնդ

Գեւոնդ երէց բնիկ Վահանգեցի էր. իր մանուկ հասակէն ցայց տուաւ մեծ խոհականութիւնն և բարի վարք։ Իր ընկերներուն մէջ ամէնէն ուսումնասէր և փութաջանն ըլլալով յառաջդիմութեան մէջ ամէնքը գերազանցեց և քահանայացաւ։ Այն ատեն գեղ Հայերէն գպրութիւն ըլլալով՝ հմտացաւ յոյն և տօսրի լեզուներուն, և մեծ եռանդով ծառայեց Հայ եկեղեցին, և ջանաց հայրենակիցներու որտին մէջ արծարծել հայրենասիրութեան հուրը. իր շնորհալի խօսքերով կը վառէր, կ'սքանչացնէր և կը հմայէր իր ունկնդիրները, և երբեմ ալ շանթահարիչ լեզուով կը պատանձեցնէր ճշմարտութեան թմամիները։

Երբ հայկական տառերը հնարուեցան, Կորիւնի հետ Բիւզանդիան երթալով հնա գտաւ իր միւս ծանօթ մտերիմ ընկերները, որոնք ուսման կը պարապէին. ինքն ալ իր մտաւորական գանձը ճսխացնելէ ետքը՝ անոնց հետ հայրենիք վերագրածու Ս. Գրքի ընտիր օրինակներ առած, զորս յանձնեց Ս. Սահակի և Ս. Մեսրոպի։

Այսուհետեւ Վահանգեցի երէցը սկսաւ իրեն հոգեւոր անխօնչ մշտի քարոզել, եկեղ. գրաւածքները թարգմանել, և ժաղովրդեան նոր լուսաւորիչը հանդիսանալ իր առաջնորդի և կրթիչի հանգամանքով՝ մանաւանդ երկու անզուգական Հայրերու Ս. Սահակի և Ս. Միուրոպի մահէն ետքը։

Երբ մոգերու բանակը և Պարուիկ զօրագունդը ուրացեալ նախարարներու հետ Հայաստան մտան տատ. ուածային տաճարները քանդելու և տարու շաններ կանգնելու համար, Վահանգեցի գիւղագնը խոյացաւ ամէն կոզմ, և Հայութեան հրաւէր կարգաց կրօնքի և Հայրենիքի պաշտպանութեան համար՝ իրեն Զէյթունի հերս Բարգույիմէսո Վարդապետ կամ Կարապետ եպիսկոպոս մը։

Պարուիկները զինքը կը համարէին ռաւագայն խրատատու և պատճառ ամենայն իրացն Վարդապայ։ Իսկ գահճապետը Դենչապուհ այսպէս ըստ է արեւոր ծերանիքն. «Մինք քու մասիդ լուս էնք թէ՝ չկայ մէկը որ քեզի նման տեղեակ ըլլայ քրիստոնեաներու օրէնքին», և աւելի քու խրատով կրտուեցաւ Հայոց աշխարհն»։

Նոյն այդ գահճապետը, Ս. Գեւոնդեանց նահատակութեան միջոցին, Սահակ եպիսկոպոսին ըստ է. թէ՝ «Ղեւոնդ մարմնով ախտացեալ մըն է, թէ բժիշկներու ձեռքով առաջնութիւնը գտած չէ, և հիւանգագին կեանքէն ծանձրացած կը փափաքի մեռնիլ քան ապրիլ, հետեւաբար պէտք չէ անոր խօսքերուն անսաւ, այլ ուրացութեամբ իրենց կեանքերը փրկել։

Եգրակացուրիւն . — Գողրճի բնաւ

Վարդապանանց սոյն ողբերգութիւնը առարեւելէ առաջ իրեն ամփոփում կը ներկայացնեմ Գիր. Տ. Թորգոմ եպ. Գուշակեանի հետեւեալ մի քանի խորհրդածութիւնները։

1. Վարդապանանց պատերազմը ապստամբական սովորական շարժում մը չէ լոկ, այլ ազգային զիսակցութեան եւ ինքնանանաչման զարթնումէն յառաջ եկած գործ մը։

2. Այս զարթնումը երկար տարիներու մտաւոր գարգարման արդիւնք է։ Անոր առաջին զարկը տուողները եղած են Սահակ-Մեսրոպ, երկու անզուգական ուսուցիչները, որոնք մեծ յեղացրչում յառաջ բերած

են Ե . զարսւն սկիզբը : Գրի գիւտէն ետքն է որ մշակուած է ազգային գրականութեան և կրթութեան ազգեցութեանց տակ Ազգային գիտակցութիւնը :

3. Այս շարժումը կը ներկայացնէ Հայոց խզումը Արեւելեան քաղաքակրթութենէն :

Վարդանանց պատերազմով կը թօթափուի խսպառ և միանգամ ընդ միշտ Ասուկան և Պարսկական ազգեցութեանց լուծը , զոր այնքան զարեր կրեր էին Հայրը , և կ'ընդգրկուի Յաւնականը , որ արդէն Դարեհի և Քոերքուսի պարտութենէն ի վեր՝ նուաճած էր ծանօթ քաղաքակրթ աշխարհը իր մասուսական և քաղաքակրթական ազգեցութեան տակ : Մէկ խօսքով Վարդանանց շարժումը Հայուն զարգացման և լուսուսութեան ու ազատութեան ազգ . հաւաքական առաջն քայլն է :

4. Վարդանանց կազմուիրպատ այս ազգային շարժումին նպատակին է այն , զոր Հայերը հետապնդած են այն առևն . և հրմայ ոլ՝ շատ մը պարագաներու նմանութեամբ , այն է՝ Ազատութիւն Կրօնիի եւ կրուրեան , եւ պահպանութիւն կետնիի եւ պատուոյ : Ասիկա կը հաստատուի պաշտօնական նամակներէն , զոր կ'աւանդին եղիչէ և Փարակեցի , և այն պաշտօնական յայտարարութենէն՝ զոր Վարդանի եղբօրութիւն Վահան Մամիկոնեան ալ յետոյ Պարսից Դրան ներկայացուց : — Ի զւր չէ որ այդ գէպըին յիշատակը միշտ տւելի կը ժաղովրդականանայ :

Շատ իրաւամբ ըստած է Տ . Տիգրան Կամսարական . թէ՝ «Վարդանանց շարաթը Հայկական աւազ շաբարն է իրակացէն , ուր Հայ ազգն համօրէն հայրենասիրակուն ջերմեռանգութեամբ կ'սպեկոչէ իր Մեծ Սպարտակիւմը . Կարմիրն Վարդան և իր զինակից Անմաները , ինչպէս նաև պատերազմը Շատարշանի՝ ուր Քրիստոնեայ Հայութեան ձակատագիրը վճռուեցաւ առ յաւէտ :

«Ի յիշատակ այս Մեծ Շարաթին կ'երգուի Հայ երգարանի գոհարաժէք քրիթուածներէն «Գողթնի Քնար» ր Գարեգին Սրբանձաեանցի՝ որ Աւարայրի դաշտերուն մէջ թափառացած ու սպաւոր . . . «Հայուն զարսւնը կ'աւետէ գարձեալ :

Հասո՞ծ է արգեօք յանկալի ժամը ողջունելու այդ Պարունը Հայոց . . . :

ՅԱՆԵՑԼՈՒԱԾ

Ա.ԶԳ.Ա.ԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՄԲԿՈՒՆԵԱՆ ՅԵՊԻՆ ՎՐԱՅ

Մամիկոնեան ցեղը սկսած է Մամբուն Ճենացիէն , որ Ճենաց թագաւորներէն մէկուն գայեկորդին էր :

Մամբունի մասին եղուծ չարսիսութեան պատճառաւ թագաւորը ուղած է զինքը սպաննել : Մամբուն խմանալով՝ իր ընտանիքին հետ Պարսկաստան փախած և Արտաշեր կ'թագաւորին քայլ ապաստանած է : Բայց որովհետեւ Ճենաց թագաւորը Արտաշերէն ուղած էր Մամբունը , և Արտաշեր մեռած էր , անոր յաջորդը Շապուհ Ա . զինքը ընտանիքով Հայաստան դրկած է , և Ճենաց թագաւորին գրած է թէ , Մամբունը իր սահմաններէն գուրս աքսորած է :

Այն միջոցին Տրդատ Հայաստան եկած ըլլուով Մամբունը ընդունած և անոր ընտանիթեան տեղ և ոռձիկ որոշած է :

Մամբուն իրեն սեփական երկիր մը չունենալով՝ զանազան աեղեր բնակութիւն հաստատած է , մինչև որ Տրդատէն ապաստրով Սլիկունեաց Սկուկ նահապեալը սպաննելով անոր երկրին տիրած է , ինչպէս որ Տրդատ խոստացեր էր : Եւ որովհետեւ Տարօնն էր Սլիկունեաց երկիրը , Մամբուն անոր տէր եղած , և իր անունով Տարօն գաւառը կոչուած է Մամբունեան կամ Մամիկոնեան տուն : Բայց Տարօնէ Տայք նահանգն ալ Մամբիկոնեանց սեփական երկիրը եղած է :

Մապարապետութիւնը Մամիկոնեան ցեղին սեփական իշխանութիւնը եղած է , այնպէս որ Մամիկոնեան տունը կոչուած է նաև Սպարապետութեան Ազգ : Խոսրով Գ . ի

ատեն Սպարտապետն էր Սահակ առաքեալը, բայց անոր մահէն ետքը՝ Պարսից Արտաշէլը թագաւորը Ս. Սահակի խնդրանոք իր վեսան Համազառապ Մամիկոնեանը Սպարտապետ ըրած է, և Մամիկոնեան ցեղը նախարարութեանց մէջ է. կարգը անցաւցած է:

Մամիկոնեան ցեղը սկիզբէն ի վեր խելքի, իմաստութեան և մանաւանդ քաջաւթեան կողմէ շատ անսուանի՝ և Հայ Ազգին պարձանքը եղած է: Թագաւորին միշտ հաւատարիմ ըլլալով Մամիկոնեաններ անոր սիրյն համար պատերազմին մէջ ամէն վասնդ յանձն կ'առնէին և մինչեւ խել իրենց անձերը կը զահէին:

Արշակունեաց թագաւորութեան ատեն անսուանի և քաջ զօրսվարներ եղած են Վաչէ Մամիկոնեան՝ Փոքր Խոսրովի օրով, Մուշեղ՝ Պար թագաւորին օրով, Մառեւէլ՝ Վարսզդատի և Արշակ Գ. ի օրով:

Մարզպաններու ժամանակ անսուանի եղած են Միծն Վարզան՝ որ Յունոց կոյսրէն ալ Ասրանելաւ անսուանուած է, և Վահան՝ որ Պարսից Վարզարշ թագաւորին օրով Մարզպան եղած է:

Մամիկոնեան ցեղին իշխանութիւնը տեւած է Տշրդատէն սկսեալ մինչեւ Թ. գար, և վերջին նախարարը եղած է Գրիգոր Մամիկոնեան: Մինչեւ Ժ. գար և անկէ ետքն ալ կը յիշուի այս ցեղը:

Մամիկոնեան ցեղին գլխաւոր քաղաքը եղած է Աղական բերդը, և գերեզմանուտեղին՝ Գլուկայ վանքը:

Մամիկոնեան ցեղը կուսաւորչի ցեղին հետ խնամութեան կոմ արենակութեան կապ ալ ունեցած է: Սահակ Պարթև որ Գրիգոր Լուսաւորչի թսուան որդիին թուն է, միակ աղջիկ զաւակ մ'ունեցած է Սահականոյց անունով, որ կինը եղած է Հայոց Սպարտապետ Համազառապ Մամիկոնեանի: Ասիկա ունեցած է երկք զաւակներ, Վարդան, Հմայեակ և Համազասպեան:

Վարդան ունեցած է երկու աղջիկ զաւակներ, Շուշանիկ - Վարդենի և Վարդանոյց: Շուշանիկ - Վարդենի

Վարդագ Աշուշա սպեշալին սրգույն Վազգէնի կինը եղած է, բայց քրիտանէութեան մէջ հաստատ մնալուն համար անոր հրամանով Մետեխի բանալը նետուած և հան նահատակուած է: Խոկ Վարդանոյց կինը եղած է Արշակիր Կամսարականի:

Հայոյեակ Վարդանի եղբայրը ունեցած է չորս մանչ գաւակներ, Վահան, Վարդ, Վասակ և Արտաշէս: Այս Արտաշէսի սրգին է Գրիգոր Մամիկոնեան:

Հ Ա. Մ Ա. Ա Օ Տ Ն Օ Թ Ո Ւ Ի Թ Ի Ւ

Սիհնեաց ՑԵՂԵՆ ՎՐԱՅ

Սիւնեաց ցեղը սկսած է Սիսակէն, որ Հայկազն Գեղամ նահատպեատին սրգին էր. անոր բնակած տեղը իր անունով Սիսնիք կոմ Սիսական կոչուած է:

Սիւնեաց ցեղը Հայաստանի քաջ և նշանաւոր ցեղերէն մէկն ըլլալով՝ մեր Հայկազանց, Պարսից և Յունաց թագաւորներէն շատ պատիւներ գտած է: Արտօնուած է գործածել արծաթէ գահ, մարզպարտէ վարսակալ, մատնի, կարմիր կօշիկ և ոսկի զաւազան՝ վրան ցեղին անունը գրուած:

Արշակունեաց առաջին թագաւորը Վազարշակ Սիւնեաց ցեղը Մեծ նախարարութեանց կարգը անցուցած է: Խոկ Արշակունեաց թագաւորութեան կործանումէն ետքը առաջին Հայ Մարզպանը եղած է Վասակ Սիսնիք:

Ժ. գարուն մէջ Բագրատունեաց իշխանութեան ժամանակ Սիսնեաց ցեղը 190 տարուան թագաւորութիւն մ'ունեցած է:

Գարտապազու Մելիքներէն շատերը Սիսնեաց ահշրունդներէն են:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՕՒՐԱՅԻՐԻ ՃԱԿԱԾԱՄԱԾՏԵՆ ՅԱՇԱԾԱԿԱ ԱՆՄԱՀԱՅՈՒԹ

ԵՂԵՆԵ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎՐԱՅ

Եղիշէի ծննդեան տեղը և թուտկանը յայտնի չէ։
Ինքը Մահակի և Մեսրոպի կրտսեր աշակերտներէն ըլ-
լալով՝ անոնց բացած վարժարաբններուն մեջ սորված էր
Հայերէն, Ասորերէն և Պարուկերէն լեզուները։ Յետոյ
Մովսէս Խորենացիի, Դաւիթ Անյաղթի և Ղազար Փառ-
պեցիի հետ իր ուսոււմը կատարելագործելու համար
Աղեքսանդրիա եկած է։ Այստեղ կային հարսւատ գրա-
տուններ և Ս. Կիւրեղի Վարդապետարանը։ Երկար տ-
տեն հաս մնացին Յօհն լեզուին կատարելապէս հմտա-
նոլու համար։ Քիչ մը տահն ալ Աթէնքի մէջ կեցան,
և ձմեռը անցնելէ վերջը՝ երր կ. Պոլոյ ձամբավ Հա-
յոստան գրքան, Մահակ և Մեսրոպ տրդէն վախճա-
նած էին։

Եղիշէ Ս. Վարդանի քոյ իբրև զինուոր ծառայած
է, ըստ ումանց՝ Մպարապետին անձնական հարցուվարը
եղած է։ Վարդանանց պատերազմին ալ մասնակցած է,
և ականատես եղած է բոլոր անցրերուն և իրւու-
թեանց։ Իր Վարդանանց Պատմութիւնի՝ որ հօթը եղա-
նակներու կամ գլուխներու բաժնուած է, գրած է հա-
հաւանօքէն Մամիկոննեաններու գլուխին մէջ, իսկ ու-
թերորդ եղանակը վերջը գրած է։

Վերջերը քաշուած է Մոկոց լեռներուն վրայ, և
բոլորովին առանձնաւկան կեանք մը վարած է այրի մը-
մէջ, որ ետքը իր անունով կոչուած է «Եղիշէի Ս. Սյրը»։
Բացօքեայ հայիւներ զինքը այնտեղ տեսնելով՝ գացեր-
ե իմացուցեր էին ամէն կողմ, և հետաքրքիր ու բա-
րեպաշտ այցելուներ կուգային ճգնաւորը տեսնելու,
բայց ան ուզելով անյայտ մնալ, անկէ խոյս տուած և

իշտունեաց գաւառը տնցած է։ Հան Վանայ ծովուն
եզերքը՝ գարձեալ քարագրի մը մէջ հասաւատած է իր-
բնակութիւնը, և մէկ երկու տարի ալ ապրելավ մեռած է։

Վ. Զ. Ա. Պ. ՓՈՐՊԵՅԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

Արարատի Փարպի գիւղէն է Ասկեղդարի ակա-
նաւոր պատմիչներէն Գոզպար Փարպեցին՝ որ ունի աղ-
նուական ծագում։ Ան Աչուշայ բգեշխան տան մէջ Վա-
հան Մամիկոննեանի հետ մեծնալով անոր մննդակիցն ու
խաղակիցը եղած և անոր հետ իր նախնական կրթու-
թիւնը ուսած է։ Յետոյ Մահակի և Մեսրոպի հրամա-
նով Յանաւատան գնացած է հելլենական ուսման պա-
րապելու համար, և նարտասան կոչուած է։

Հայրենիք վերագունալով՝ ժամանակ մը Մամի-
կոննեաններու ազգական Կամսարականներու քով մնալէ
ետքը անցած է Սիւնեաց երկիրը և երկու տարի ալ
հոն բնակուծ է։ Վերջը Վահան Մամիկոննեան զինքը
էջմիածին կանչած և իրեն յանձնած է նորաշին Կա-
թողիկէին (Մայր եկեղեցին) Հոգաբարձութիւնը։

Դազար քիչ ժամանակի մէջ վանքը անքան բարե-
կարգուծ և պայծառացուցած է որ Հայտատանի ամէն
կողմերէն հոն կ'երթացին պատում առնելու համար։

Վանքին այս բարեկարգութիւնն ու մեծ համբաւը
բազմաթիւ Հայ Վարդապետներու նոխանձը շարժեց։
անոնք սկսան ամբաւատանել զինքը իբրև ազանդաւոր,
չափազանց ներողամիտ և մոլութեանց քաջալերիչ։ Վա-
հան Մամիկոննեան ասոնք լսելով սպառնացաւ Ղազարը
և բալոր վանականները վանքէն արտաքսել։

Ղազար ինքզինքն արդարացնելու համար հարկ հա-
մարեց Յովհան Մանդակունի Կոթողիկոսին զիմել, բայց
ան չուզեց ոչ իսկ տեսնել զինքը և լսել իր գատը։

Ղազարի հակառակորդները տեսնելով որ ան ամէն-

քէն լրուած է և անպաշտպան կը մնայ , առիթէն օքա-
տուելով օր մը անդթօրէն զինքը վանքէն վոնտեցին իր
ստացուածքը յափշտակելով , մինչև իսկ իրեն քով գլու-
նուած Յունարէն գիլքերն ալ գրաւելով : Ղազար որատ-
րեկ և յուսահատ հեռացաւ վանքէն , և Վահանի գրեց
այն նշանաւոր թուղթը , որով ինքինքը կը պաշտպա-
նէր իր զրպարտիչներուն գէմ , ասիկա իր մէկ գեղեցիկ
գրուածքն է , ճարտասանութեան գլուխ գործոց մը :

Ղազարի գլխաւոր երկասիրութիւնն է իր Պատ-
մութիւնը , որ Արշակունիաց թագաւորութեան երկուքի
բաժնուելէն կ'սկսի , կը շարունակուի տառերու գիւտի և
Վարդանանց պատերազմի պատմութեամբ և կը հասնի
մինչև Վահանի մարզպանութեան օրերը :

Վարդանանց միծ պատերազմին վրայ մասնաւորա-
բար և լնդարձակօրէն գրող երկու պատմիջներն են
Եղիշե և Ղազար Փարպեցի , առաջինը աւելի դիւցազ-
ներգակ բանասեղծ և վիպազիր քան պատմագիր , իսկ
Երկրորդը՝ Ճշգրիտ և լաւ նկարագրող մը . Երկուքն առ
իրենց ոսկեդիմիկ մատեաններով ե . գարու գիւցագնա-
կան ճակատամարտին յիշատակը ամոմահացնող քաջ վկա-
ներ և Ռազեդարը պանծացնող զբի ներուներ :



Հայաստակի Ազգային գրադարան



NL0425238

1445!

